

Ս Ի Ռ Ն

ՀԱՅ ԱՍՏՎԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳՐԱՅՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԹՅԱԿԱԳՐԻ ԱՆՍ ԳՅԱՅԻՐԱՐԹՅՈՒԹՅԱՆ

ԲՈՂԱՆՔԱՆԵՑԻՐ

1. Գեոսոփիս եւ Եփեղեցի (Բ.) Զերթագրական. — 2. Դասեր Աւետարանիկ. Բ. Ե. — 3. Քեռիկի Հայ գաղութը եւ տեւոր Եփեղեցի. Մ. Ե. Ա. — 4. Հրատարակ. Մո. Desbordes-Volmore Քրդ. Եանիկ Մ. Վարդապետ. — 5. Սոփրապի Մանգ. Քերթուած. Լուսարքի. Քրդ. Ե. Ե. Դ. — 6. Վարդ Մարտիկի ուղբայ եւ արթագրայ. Գառնիկ Զննողական. — 7. Արզնի Բարձրագոյնաց Թեւանանը. Արտանի. — 8. Լուսանի եւ Ալոյք. Fr. Coppée. Քրդ. Երահու Սրկ. Տր. Երահուական. — 9. Հոգեւոր զեպագիր մը. Քրդ. Թուսանեռեռեռ. Երահու Քեյ. Առաջիկան. — 10. Մանգալուեայ անտերուն մեկ եւր Չեւոգիւր. Ե. Ե. Դ. — 11. Մասնագիտական. Միկուս Չեւոգ. Իր կեանքը եւ գործը. Իր 60 տեւոյ Յոքեռեռիկ սարքի. Դեռ Արշակ Ալոյքանեան. — Միկուս Չեւոգ. Արեւելեան զիպակեռ. ուսումնասիրութիւն մը Արշակու Յովհաննեռեռեռ. Բ. Ե. — 12. ՍԻՌՆԻ Լուսարքանութիւնները. — 13. — Բիզանդ Քեռեռ. Բ. Ե. — 14. Չորայար Անյրանիկ. Բ. Ե. — 15. Երթար Եպիսկոպ Մասնագրայական. Ս. Եփեռիկ Ասարոյ Վեչտուան սաստուած Վասն Եփեռնոյնոյ խոսքի. Երահուրի Յ. Մարտ. — 16. Ազգիս Վեռ. Հայրապետիկ հիւանդութիւնը եւ սպառնումը. — 17. Սիւնի Արտանագր. — 18. Ս. Յակոբի Երահու. Ս. Գարիար Հայր Գաղեսիկի Բարձր Գոսիւերիկ մոս. — 19. Յակոբի Մասնագրանը:

Չեմապէս կը յանձնարարենք
 ցումը Հայերու եւ Հայ հեղինակնե-
 րու, հրատարակիչներու, գրավաճառ-
 ներու, եւ առ հասարակ բոլոր առօր-
 եայ եւ պարբերական հրատարակու-
 քեանց Տէրերուն, որ բարեհաճին խը-
 նամակ կարգող Սիմոնի այս քիւիս մէջ
 Ս. Յակոբի Մատենադարանի մասին
 որոշած տեղեկութիւնները, եւ գործակ-
 ցիւն մտքի մայրավանիս Տղայգիր եւ
 Ձեռագիր հաստատումները լրացնելու,
 կատարելագործելու եւ նոյնացնելու
 համար, այն գիտակցութեամբ թէ Ս.
 Յակոբ ամենէն ապահով կեդրոննե-
 րին մէկն է Հայ մտքի եւ արուեստի
 արտաբերիչները պահելու համար:



ՍԻՄՈՆԻ ԶՅՊ. ՔԻՒՆ ԵՒ ԴՐՈՒՄ
 ՀԱՆՆԷՌՈՒԿԻՆ ՊԱՏԱՍԻԱՆՆ Է
 «ԵՐԻՔՈՎ»

Ժամանակագրական կարգով լու-
 ծողներ են.

- 1.— Ժամանակագրաց Վարժարանի Բրդ.
 կարգի աշակերտներէն Սարգիս Աւե-
 սիսեան :
- 2.— Պէշուրէն Խ. Պ. Բարսաշեան :
- 3.— Գահիրէէն Օննիկ Մանսեան
- 4.— Պերուքէն Երուանդ Գ. Դարբեան
- 5.— Լաքախայէն Վահան Վրդ. Գեորգ-
 եան :

Թէեւ ըստ սովորութեան միայն ա-
 մենէն շտապ եւ սիշոյ լուծողին կը սրբ-
 ուի խոստացում պարգևուր, բայց ՀՈՎ.
 ՈՒՍՈՒՆ ՍՐԻՆԳԻՆ Հեղինակը ինչպէս
 փառաբանութեան բոլոր լուծողներուն ալ
 կը նուիրէ մէյ մէկ Հովուական Սրինգ :

Հնգրդ. Օրմանեան Սրբազանի ԱԶ-
 ԳԱՊԱՏՈՒՄԻՆ Գրդ. Մասին սպագրութիւնը
 աւարտած է. եւ Դեկտեմբերի մէջ պիտի հրատա-
 րակուի:

Պէտք է յիշել որ այս Գրդ. Մասին գի-
 նը Հիւնց Տղար է մինչեւ Դեկտեմբերի վերջը,
 փոստի ծախսը մեր վրայ, Իսկ Դեկտեմբերէն
 ետքը զինք պիտի ըլլայ Վեց Տղար:

ՏԵՂԵՂՆԵՆ ՏԵՂԵՂՆԵՆ



ՍԻՄՈՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ
 ԵՒ ԸՆԹԵՐՅՈՂՆԵՐՈՒՆ

Բոլոր անոնք որ մինչեւ հիմայ չեն
 վճարած իրենց արեկան բաժնեգրի
 պարտքը ՍԻՄՈՆԻՆ, բող փութան վճարել:

ՍԻՄՈՆԻ ԸՕՐԴ. քիւն է այս: Ըստ
 մօտ է արեգալուսն ալ: Հարկ է որ
 փակուին ՍԻՄՈՆԻ այս առաջին արեգն
 բաժանորդներուն հաշիւները:

Վարչութիւն ՍԻՄՈՆԻ



ՆՈՐ ԼՈՅՍ ՅԵՍԱՏ ԵՆ

Ա.— ՊԱՏԱՐԱԿԱՄԱՏՈՅՑ Հայաս-
 տանեայ Առաքելական եկեղեցոյ. զին Մէլ Տե-
 լուր կամ ԶԵՂՆԵՆ կամ ՆԵՂՆԵՆ 20 ՎԵՂՆԵՆ

Բ.— ԲԵԹՍԱՄԻԻՍԻ ՍԱՅԼԸ, Թորգով
 Սրբազանին այս աշտնական յողումը արտա-
 սպում է ՍԻՄՈՆԻՆ առանձին տեսակով եւ հր-
 ատարակում է: 8՝ կը 24 զին ՆԵՂ. 2 ՎԵՂՆԵՆ

Գ.— Լիակատար Տուցակը Ս. Արտիս
 Տպարանին ըստ տեսած գիրքերու:



ՄԻՈՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ



Ա. ՏԱՐԻ - ԿՈՐ ՇՐՋԱՆ

1927 - ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻԻ 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐ ԵԿԵՂԵՑԻ

Բ.

Հոռի եկեղեցին իրական պետություն մը եղաւ իր հոգևորական պատմութեամբ ճանին տակ: Անոր պետական բնութեամբը ձևուած էին հեթանոս Հոռի կայսերական և պետական մեթոտներուն վրայ, և իր ձգտումները՝ դէպի կրօնական կայսրություն մը հաստատելու՝ նպատաւոր դեռին զտան աւատական բռնապետութիւններու տակ իրենց արուականութիւնն ու ինքնութիւնը կորսնցուցած ժողովուրդներու մեծածաւալ զանգուածին մէջ:

Ատեն եղաւ միջնադարեան Եւրոպայի մէջ որ պայպերը ամէնէն հզոր վեհապետներու հաւասար և անոնցմէ աւելի ազդեցիկ գիրքեր բռնեցին: Վասնզի Հոռի պապը ո՛չ միայն հոգևոր իշխանութեան ամէնէն վերին ներկայացուցիչը կը դաւանուէր, ո՛չ միայն անոր վճիռները վերջնական էին հոգևոր իրերու մէջ, այլ նաև աշխարհական և քաղաքական գործերու մէջ, որովհետև ո՛չ միայն թագաւորի մը կամ իշխանի մը պէս սուրբեր կը հաւարէր, բանակ կը կազմէր, այլև թագաւորներէն աւելի հեղինակութիւն և հմայք ունէր Եւրոպայի մէջ: Թագաւորներ, իշխաններ, աւատապետներ կ'իշխէին որոշ երկիրներու և շրջանակներու վրայ, անոնց հատոյթին պարիւրները իրենց շրջանակներէն ու սահմաններէն անդին չէին անցներ. իսկ պապերուն ազդեցութիւնը կը տարածուէր բոլանդակ Եւրոպայի վրայ, անոնց հատոյթի ազդեցութիւնն էին բոլոր Եւրոպական երկիրներ. պապական պատգամաւորներու առջև թագաւորներ կը խոնարհէին: Թաշակրական շարժումը միայն բաւական է պապերու այս տարածեալ ազդեցութիւնը բացատրելու համար:

Ինչպէս շինուեցաւ պապական հեղինակութիւնը. — երկու կերպով. Կրօնական և Տնտեսական ոյժերով:

Կրօնական հեղինակութեան հիմ եղան Աւետարաններուն քանի մը տունները (Մքր. ԺԳ. 18ր., Ղկա. ԻԲ. 31ր., Յովն. ԻԱ. 21ր.) լատինամիտ մեկնութեամբ, այսինքն՝ Յիսուս-Քրիստոսի առաքեալներուն մէջ Պետրոսին վերադրուած առաջնութիւնը լատին դաւանանքով: Այս դաւանանքը այնքան մշակուեցաւ և բարգաւաճեցաւ Հոռի եկեղեցւոյն մէջ որ պապեր Պետրոսին վե-



138-98
(700-66)

բազրուած առաջնութենէն ու առանձնաշնորհումներէն աւելին ստեղծեցին իրենց համար:

Տնտեսական հեղինակութեան հիմ եղան պապական երկիրներ, որոնք թեւադրեցին պապութեան քաղաքական վեհապետութեան ծրագիրը. և այսպէս՝ Ս. Պետրոսին յաջորդները ո՛չ միայն եկեղեցական նուիրապետութեանց մէջ առաջինը Հռոմի եկեղեցին է յայտարարեցին, այլ նաև եւրոպայի պետութիւններուն մէջ ալ, քաղաքական վեհապետութեան առաջնութիւնը խլել ուզեցին այլտարհական թագաւորներու ձեռքէն, և նոյն իսկ պահ մըն ալ յաջողեցան:

Պապերու քաղաքական վեհապետութիւնը սկսաւ Լըզ դարուն: 727 ին Լոմպարտացիք Գրիգոր Բ. պապին քաղաք մը (Sutri) տուին: Ստեփան Բ. պապը 753 ին Ֆրանսայի զինեալ օգնութեամբ տիրացաւ Ռավեննայի Էքզարքութեան և ուրիշ մասերուն: Շարլըմաներ 781 ին և 787 ին Միջին Իտալիոյ մէջ ուրիշ երկիրներ տուաւ պապին: Թէև ժրգ դարուն, անխիսանութեան երեսէն պապեր կորսնցուցին իրենց քաղաքական վեհապետութիւնը և մնացին ընդ կրօնական իշխանութեան մէջ, բայց երբ 1014 ին Թոմքանայի մէկ մասը և 1052 ին ալ Պէնէ-վէնիթօ պապութեան ձեռք անցան՝ վերանորոգուեցաւ պապերուն քաղաքական վեհապետութիւնը և ընդարձակուեցաւ, այնպէս որ Լեոն Թ. 1052 ին Իտալիոյ նորմաններուն վեհապետը եղաւ: 1115 ին Քանոսայի Մաթիլտ կոմսուհին պապութեան կտակեց իր այլևայլ աւատները, զորս չէր կրնար պաշտպանել Գերմաններուն դէմ: Հենրիկոս 2-ի մահէն ետքը (1197) Իննովկենտիոս Գ. տիրացաւ Անքոնայի, Սիօլէթօյի դքսութեան, Թոսքանայի, Աստիղի և Փէրուկիայի: 1213 ին Ֆրետերիք Բ. կայսրութեան ոսկի կնիքով վաւերացուց պապական կալուածները: 1348 ին Ֆրանսա պապութեան շնորհեց վընէտէնի կոմսութիւնը, իսկ պապը ինքն գնեց Ալլինետոն: Երբ Ալլինետոնը եղաւ պապութեան աթոռանիտար, պապերուն քաղաքական վեհապետութիւնը անուանական բան մը դարձաւ Իտալիոյ մէջ, բայց Յուլիոս Բ. պապ զէնքի ուժով պահպանեց իր տիրապետութիւնը:

Պապերը, իբրև վեհապետ և տէր երկիրներու և իբրև կրօնապետ Հռոմի եկեղեցւոյն, որ նախ քան բողոքական շարժումներ, միակ եկեղեցին էր բովանդակ եւրոպային, շատ բարձր հեղինակութիւն չինեցին Ս. Պետրոսի աթոռին: Երկու Գրիգորներ մասնաւորապէս ուշադրաւ են պապական տարեգրութեանց մէջ. Գրիգոր Ա. (590-604), «միջնադարեան պապութեան հայրը», առաջին անգամ միբժուեցաւ քաղաքականութեան մէջ: Միւսն է Գրիգոր Է., նըշանաւոր Հիլտիպրանտը (1073-1085), որ իր առջև խոնարհեցուց և նուաճեց Գերմանիոյ Հենրիկոս Գ.ը:

Կրօնական և տնտեսական միացեալ ուժերու վրայ հաստատուած պապական վեհապետութիւնը պիտի չկրնար անդրդուելի մնալ յաւէտ: Գծողհոսութիւնը թէ՛ ժողովուրդի կողմէն և թէ՛ թագաւորներու և իշխաններու կողմէն, միշտ կային ընդդէմ պապական վեհապետութեան: Պոհեմիոյ և Գերմանիոյ գիւղացիութիւնը մասնաւորապէս պատրաստուած զետին մըն էր՝ նետելու համար պապերու տնտեսական լուծը. զոր օրինակ, երբ Լուտեր օգտուեցաւ չինական ժողովուրդի այդ տրամադրութենէն և յանուն բարեկարգութեան կոչում ըրաւ գիւղացիին գիւրարորբ զգացումներուն և ըմբոստացուց զանոնք, ասոնք գիւրու-

թեամբ մերժեցին Հռոմի ամուսին ունէ հեղինակութիւնն ու հարկը իրենց վրայ: Այնպէս որ Լուսերի յառաջ բերած կրօնական բարեկարգութեան այդ մեծ շարժումին յաջողութեան մէջ կենսական դեր կատարեց ժողովուրդին պապական տուրքերէ և հարկերէ ձերբազատումը. իրողութիւն մը, որ այնչափ ժպտեցաւ իշխաններու և թագաւորներու, որոնք իւրացուցին լուսերական բարեկարգութեան շարժումը և կազմեցին ասոր յաջողութեան զօրատու զսպանակը: «Աւետարան»ին լուսերեան քարոզութենէն այնքան ողբերուած ու զինովցած էին զիւզացիները որ անոնք, իբր դրական արդիւնք նոր քարոզութեան, պահանջեցին Մովսէսէն օրինադրուած յորեւեանը կատարել, որ կը ջնջէր բոլոր պարտքերը:

Գաղափար մը տուած ըլլալու համար պապութեան անտեսական ոյժին վերայ յիշենք միայն մէկ պարագայ. երբ Ֆրանսական յեղափոխութեան հետեւանքով պապական իշխանութեան երկիրները պետականացան, Հռոմի եկեղեցին միայն Ռէնի ձախ ափին վրայ կորսնցուց 1719 քառակուսի փարսախ երկիր մը, որ 3,162,576 բնակիչ ունէր և 21 միլիոն ֆրանքի եկամուտ մը տարեկան:

Ահա թէ ի՞նչ կը նշանակէ պիտոբիւն և եկեղեցի պատմութեան մէջ, կամ կրօն և քաղաքականութիւն, որոնց անջատումը իրարմէ կենսական խնդիր մին էր բոլոր Եւրոպայի համար մասնատրարար անտեսագիտական տեսակէտէ: Եւ այս է պատճառը որ Եւրոպա ուղեց պապութեան ձեռքէն խլել նախ անտեսական զօրութեան աղբիւրները և յետոյ կոտորել անոր կրօնական գերիշխանութեան հմայքը, ոյժ տալով բողոքական եկեղեցիներու կազմակերպութեան: Բայց այնքան ալ դիւրին չեղաւ այս աշխատութիւնը. Լուսերէն մինչև Նաբոլէոն Պոնափարթ, այսինքն ժՉրդ դարու սկիզբէն մինչև ժԹրդին սկիզբը տեսց, և վրձնական հարուածը Նաբոլէոն տուաւ Հռոմի եկեղեցիին քաղաքական վեհապետութեան, 1801 Յուլիս 15ի Քօնքորտայով, զոր ստիպուեցաւ ստորագրել Պիոս Է:

Այս նշանատու դաշնագրին զլխատուր կէտերն էին. կաթոլիկութիւնը Ֆրանսայի մեծամասնութեան կրօնքն է. ազատ է եկեղեցական հանրային պաշտամունքը, հերիք է որ չխանդարուի հանրային անգործութիւնը: Նոր թեմաղբրութեան համեմատ պիտի ըլլան միայն տասը արքեպիսկոպոսական և յիսուն եպիսկոպոսական թեմքեր: Առաջին Քօնսիլն է (Նաբոլէոն) որ պիտի նշանակէ նոր եպիսկոպոսները, իսկ պապը պիտի հաստատէ: Ծուխերը պիտի սահմանուին կառավարութեան հետ համաձայնեցող: Իւրաքանչիւր թեմ կրնայ ունենալ միայն մէկ եկեղեցական դպրոց, իր ծախքերը իր վրայ: մայր եկեղեցիներ և ծխական եկեղեցիներ կ'ենթարկուին եպիսկոպոսներու իշխանութեան: Պապը կ'ընդունի եկեղեցական կալուածներուն պետականացումը, բայց կառավարութիւնն ալ պիտի հողայ եպիսկոպոսներուն և քահանաներուն պէտքերը: վերջապէս պապը կ'ընդունի որ Առաջին Քօնսիլը կը վայելէ հին կառավարութեան պապին քով վայելած բոլոր իրաւունքներն ու առանձնաշնորհումները:

Նաբոլէոն Հանդուրժեց պապական այդչափ նուաճեալ հմայքին ալ. երբ 1804 Մայիս 18 կայր հռչակուեցաւ Առաջին Քօնսիլը, ուղեց Շարլըմաններէ պէս թագուիլ պապին ձեռքով, բայց ոչ թէ Հռոմի, այլ Փարիզի մէջ: Այսպատակով զիմեց Պիոս Է-ին, որ հաւանեցաւ, այն պայմանաւ սակայն որ հնար եղածին չափ կրօնական նկարագիր մը ունենայ թագադրութեան հանգէտը, Նաբո-

լէոն չհակառակեցաւ, և պապը եկաւ Փօնթէնպէս, բայց ընդունուեցաւ իբրև դրան եւեց մը (կամ թուրքերէն այժմ՝ ըսուածին պէս իբր «պաշ փափաղ» մը), և ամէն բան ըրաւ պապը պղտիկ ձգելու համար իր և ժողովուրդին առջեւ այնպէս որ թագադրութեան հանդէսին մէջ իսկ թագը իր ձեռքով առաւ դրաւ իր դըլուխը փոխանակ պապի ձեռքէն ընդունելու:

Նաբոլէոն իր եղբայրը (ժողէֆ Պոնափարթը) թագաւոր նշանակեց Նաբոլիի վրայ, պապը հակառակեցաւ, բայց ֆրանսական զունդերը յանկարծ Հռոմ մտան 1808 Փետր. 2 ին. իսկ 1829 մայիս 17 Նաբոլէոն կայսր Շէօնպրուէի պալատին մէջ ստորագրեց այն հրովարտակը որով կը յայտարարուէր թէ պապական երկիրներ միացած են պետութեան:

Իտալիոյ մէջ պապը դեռ կը պահէր իր վեհապետի հմայքը ժողովուրդի աչքին, բայց հոն ալ քաղաքական իրադարձութիւններ վերջ տուին պապերու աշխարհիկ վեհապետութեան:

Իտալիա փոքրիկ իշխանութիւններու բաժնուած երկիր մըն էր, և ստորին և վերին Իտալիա կը պատկանէին պապին: Իտալիոյ միութեան ծրագիր մշակուած էր, Կարիպալտի, Քալուր դործի վրայէն: Նաբոլէոն խորհուրդ տուաւ Պիոս Թ.ին որ գոհանայ Հռոմով և Ս. Պետրոսի կալուածներով: Բայց Իտալիոյ եռանդուն յեղափոխականները ատեն շմոթոյցին որեւէ համաձայնութեան, Կարիպալտի հետզհետէ գրաւեց Սիկիլիա կղզին, Նաբոլի թագաւորութիւնը և պապական երկիրները: Պապական բանակը զօրավար Լաօրիսիէրի հրամանատարութեամբ ուժգին դիմադրութիւն մը փորձեց, բայց ջախջախուեցաւ 1860 Սպտմ. 18 ին, և 1861 Փար.ին Վիկտոր-Էմանուէլ թագաւոր հռչակուեցաւ Իտալիոյ: Քալուր Մարտ 27 ին յայտարարեց երեսփոխանական ժողովին մէջ թէ Հռոմ անհրաժեշտ էր Իտալիոյ կազմակերպութեան համար, բայց պայմանաւոր Ֆրանսա հասանի և պահուի պապին հոգեւոր գերիշխանութիւնը: Պիոս Թ. ի զուր դիմադրեց ֆրանսական զինուորներու օգնութեամբ. Վիկտոր Էմանուէլ գրաւեց Քիւրինայի պալատը, պապին թողլով Վատիկանի և Լատերանու Ս. Յովհաննէսի պալատները, Քասթէլ Կանտուֆօյի հետ: Ասիկէ զատ Իտալիա 1871 Մայիս 15 ին ապահովութեանց օրէնքով պապին կ'ապահովէր տարեկան հաստատուն եկամուտ մը, վեհապետական իրաւունքներ, անձնական անըտնաբարելիութիւն, հեռագրի և փոստի մասնաւոր պաշտպան մը, որպէսզի ազատ յարարութիւն ընէ պետութեանց հետ, բայց Պիոս Թ. մերժեց, և փակուեցաւ Վատիկանի մէջ իբրև ցոյց ըսողքի: Պիոս Թ. յաջորդները շարունակեցին ինքնարգելումի այս քաղաքականութիւնը, նոյն իսկ այսօր անըտնաբարելի է Վատիկան, որուն մուտքը կը պահեն պապին զինուորները, միջնադարեան դունապետ լայնջի համազգեստով պաճուճուած. թէև անոնք այլևս չքախուճի մը տպաւորութիւնը կը թողուն այցելուին վրայ: Վասնզի 1870ական թուականներէն ի վեր բոլոր աշխարհի քաղաքական կեանքը փոփոխուած է և պապութիւնը, հակառակ իր պատմական բողոքին, համակերպած է քաղաքականութեան պահանջին, միշտ պահելով իր հմայքը պետութիւններու առջև. հմայք մը որ թէև զուրկ իր միջին դարու քաղաքական զսպանակներէն, բայց զգալի կ'ընէ իր բարոյական զօրութիւնը և կրօնական հեղինակութիւնը: Այնպէս որ նոյն իսկ այսօր Մուսոլինիի տիրութեան երկաթի բռունցքին տակ Վատիկան լիովին կը վայելէ իր անըտնաբարելիութիւնը:

ԿՐՈՆԱԿԱՆ

ԴԱՍԵՐ ԱԿԵՏԱՐԱՆԷՆ

«Երանելի է մանուանց սայն
իսն առեալին» (Գրծ. Ի. 35):

Դրամը շահելու և գործածելու կերպին վրայ ի՞նչ է Աւետարանին հայեացքը, առիկա բացատրեցինք մեր անցեալ Գասին մէջ: Այս անգամ պիտի խօսինք զրամ տալու առաքիներէն վրայ, իբրև սկզբունք, զոր Սուրբն Պօղոս գործադրեց իր առաքելութեան շրջանին. այսինքն՝ սայնքը ունիս, և չժամանալ ուրիշներուն վրայ երբ դուն կարող ես աշխատիլ և վաստիկի րաւարուսդ: Կարելի է ըսել թէ Պօղոս Առաքեալ ծայրայեղութեան տարաւ աւետարանական այս սկզբունքը իր անձին վրայ, նորակազմ Եկեղեցւոյն տալու համար Աւետարանի ամէնէն կենսական գասերէն մէկը: Ինքն, իբրև գործիչ Աւետարանի գաշտին մէջ, իրաւունք ունէր իր վարձքըն ստանալու իր գործէն, իր աշխատութենէն. վասն զի մշակը արժանի է իր վարձքին. բայց Պօղոս որովհետև փոքրիկ արհեստ մը գիտէր (վրանակար էր) և կըրնար ատոր վաստակով հոգալ իր ապրուստը, հետեարար զոհացաւ այդչափով, և իր օրինաւոր վարձքը թողուց տեղական Եկեղեցիներու պէտքերուն, և ատոր փոխարէն բարեկեցիկ Եկեղեցիներէն ուղեց չբարեկեցիկներուն տալու համար:

Սիրաք իմաստուն (Գ. 36) ըսած էր իրեն ժամանակակիցներուն. «Մի՛ լիցիս յօծար յառնուչն ձեռօք, և ի սաքն՝ կարկամ»: Այսինքն՝ գիւրիւն գիւրիւն զրամ մի՛ առնէր մէկէ մը, ոչ ալ տալու ատեն ժըլաւ եղիր. աւելի պարզօրէն՝ ուրիշներէն բան մը մի՛ ահնկալեր, ընդհակառակն առատաձեռն եղիր դուն:

Պօղոս սակայն բոլորովին տարբեր պատգամ մը կուտայ. առնելն աւելի սայլ սղիկ է, զետեղ տալով թէ այս սկզբունքը ուղղակի Տէր Յիւսուս Քրիստոսինն է, թէև շորս Աւետարաններէն սեւ մէկին մէջ չէ արձանագրուած այդ: Շատ թանկագին է

սակայն Պօղոսի հաւատումը թէ այս խօսքերը նոյն ինքն Փրկչին խօսքերն են («զոր ինքն իսկ ասաց»):

Դրամ տալը հաճոյք մըն է ինքնին, կամ շատ հաճելի պարտականութիւն մը, երբ մարդ ունի: Այս հաճոյքը կ'զգայ տըւող մարդը այնքան խորունկ կերպով և գիտակցութեամբ, որ շատ ինքն կը շահի գայն արդար վաստակով. վասն զի հաճոյքը արդար շահը տալուն մէջ և գիտակցութեամբ տալուն մէջ է: Հայ-Քրիստոսնայ բարքերու մէջ կ'այ այս գիտակցութիւնը: Հայերէն հին ձեռագիրներու ասացողները խնամքով գիտեղ կուտան թէ այս կերպը այսինչին հարալ=արդար վաստակին արդիւնքով գնուած (ստացուած) և նուիրուած է Եկեղեցւոյն: Վասն զի գողցուած կամ զարնուած զրամը տալ սեւ բարեկործական նըպատակի, տուողի հոգիէն և էութենէն չի հոսեցնէր հաճոյքի զգացումը:

Մարդկութեան բոլոր աշխատութիւններն ու գործերը կը դառնան համագործակցութեամբ: Քննելէք ձեր հազուստն ու կապուստը, ձեր ապրուստը, ձեր արհեստներն ու զրամ վաստակելու բոլոր միջոցները, ատոնց ամէնքն ալ աշխատակցութեան մը, ընկերային լայնածաւալ գործակցութեան և համագործակցութեան մը արդիւնքներն են: Քննէ, ուսումնասիրէ կօշիկներդ, և տես թէ անոր կաշինը որ կենդանիներէն առնուցան և մինչև որ կօշիկ եղան և դուն զանոնք կըրցար գնել և անցընել ստեղծող ի՞նչ կերպերէ և ի՞նչ ձեռքերէ անցան: Սյապիսի վերլուծում մը բաւական պիտի լուսարանէ քեզի թէ ի՞նչ է համագործակցութիւն ըսուածը, և ի՞նչ է մենէ իւրաքանչիւրին բաժինը ատոր մէջ, և նոյն իսկ ի՞նչ է մեր շահն ու վաստակը:

Տայլը ընկերութեան կենսական պէտքերուն՝ ուրիշ փոխադարձութիւն մըն է այն ընկերութեան, որու անդամներուն համագործակցութեամբ կը հոգանք մեր պէտքերը. կը վաստակինք, կը ծախսենք. անդադրում փոխադարձ յարաբերութիւններ, անտեսագիտական օրէնքի մը հիմնուած վրայ:

Հոս խնդիր չի կրնար ըլլալ գործակիցներուն կարողութիւններուն և ընդուն

նակութիւններուն իրարմէ ունեցած տարբերութիւնները. որովհետեւ այդչափը հասկընալի է ինքնին. խնդիրը համադործակցութեան վրայ է, և իւրաքանչիւր անձ իր կարողութեան և ընդունակութեան չափով է որ կը զործակցի և կ'աշխատի իր վաստակն ու շահը ապահովելու համար:

Այս պայմաններու մէջ տալը իրրեւ ըսկըզուենք անհերքելի է. վասն զի իւրաքանչիւր սք իր շահին իր կարողութիւններուն համեմատ կուտայ, և արդէն տալու առաքինութեան հիմը կը կազմէ այդ կարողութեան համեմատականութիւնը, հերիք է որ արդարութեամբ և իրաւամբ տայ մէկը իր կարողութեան համեմատ:

Աղքատ և այրի կնոջ լուծային արժէքը եթէ շատ բարձր գնահատուեցաւ մեր Փրկչին կողմէն, պատճառը այս համեմատականութիւնն էր. որովհետեւ հարուստներ իրօք շատ տուին, բայց չտուին իրենց ունեցածին համեմատաբար. իսկ աղքատիկ այրի կինը, իր բոլոր ունեցածը տուաւ (Ղկս. ԻԱ. 1-4), և սպիկա համեմատաբար չէր վերցնէր:

Հին կտակի մէջ տալու համեմատականութիւնը ճշգրտած էր օրէնքով: Ընկերային, պէտքերու համար ամէն մարդ պիտի տար իր ունեցածներուն տասանորդը: Եւ մենք գիտենք Աւետարանէն որ Հին Կտակի մարդիկ իրենց գձուձ շահերուն յարմարցուցին տասանորդի օրէնքը. չնչին բաներու մէջ ճշգրտաւ էին տասանորդելու իրենց ունեցածները, բայց արժէքաւորներու մէջ կը խորէին:

Իսկ արդի աշխարհին մէջ ամէն մէկ կառավարութիւն իր երկրին յատուկ օրէնքով կը սահմանէ իր առնելիք տուրքերն ու հարկերը. և չոր օրինակ, Ամերիկա իր քաղաքացիներուն հարստութեան զուտ շահը հիմ բռնած է իր առնելիք տուրքերուն, որ կը նշանակէ թէ Ամերիկեան կառավարութիւնը կերպով մը ընկեր է իր քաղաքացիներու զուտ շահերուն:

Իսկ կրօնական, բարեգործական տուրքեր պետական խտտութեամբ և ճշգրտութեամբ չեն պահանջուիր, ատիկա զրեթէ

թողուած է անձնիւր մարդու խղճմտանքին, գիտակցութեան, զգացումներուն, և այլն. այսինքն բարոյագիտական (էթիքի) հարկ մը:

Եւ Հայ ժողովուրդին մէջ, որ իր կեղտերը իր մէջը լուացող ժողովուրդ մըն է, տալու հարկը և կերպը իր քրիստոնէական բարոյագիտութեան լման արտայայտութիւնը եղած է:

Մեր բնաշխարհին բոլոր ժողովրդական հաստատութիւնները և առոնց պահպանութիւնն ու կառավարութիւնը, Հայ ժողովուրդին տալով միայն յաջողած են:

Այսօր սակայն այս տուող ժողովուրդը ուզողի վիճակին մէջ է: Իր ունեւոր զուակները տալու են մա՛նաւանդ աւետարանական մտքով և ոգիով. այսինքն՝ գիտնալով որ երանելի և տալը, օրհնեալ բան մը կայ տալու մէջ. կայ գիտակցութեան հաճոյքը, պարտք մը կատարելու հաճոյքը, հաճոյք մը գերադոյն, որ չի բացատրուիր. այդ հաճոյքը բարոյական է, բանաստեղծական է, կրօնական է, վերջապէս իրականութիւն մըն է, այնպէս որ տուողը միայն գիտէ և կ'չգայ զայն, և բառերով ու խօսքերով չի բացատրուիր:

Տալու աւետարանական օծութիւնը զժբախտարար սկսած է կորսնցնել իր թարմութիւնը անոնց վրայ որ ունին:

Եւ տալու առաքինութեան վրայ այսօր աւելցած է ուզելու հարկը, ուզել այս ու այն պէտքի և կարօտութեան անունով: Եւ այս կերպով ուզելը կենդանի նահատակութիւն մըն է ուզողին համար մա՛նաւանդ երբ ունեւորը ժլատ է. զժկամակ է, յոգնեցնող է, խճրճող է, մէկ խօսքով՝ տուող մը չէ. այնպէս որ իրականութեան մէջ աւելի դիւրին և տալը ամէն քե ուզելը, «բերան ծուլը»:

Պէտք է վերադառնալ տալու աւետարանական բմբռումին և կերպին, վասն զի այդ բմբռումին ու կերպին մէջ է զբրամ տալու առաքինութիւնը և հաճոյքը:

Բ. Ե.



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ք Է Ի Է Կ Ի Հ Ա Յ Գ Ա Ղ Ո Ւ Թ Ը Ե Ի Ա Ն Ո Ր Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ն

1. — Քրեկ Բաղաբից անուցները,
ամուսնուցները եւ դիւրը.

Քէրէկ Ս. Գրոց Քիր-Մովսրէն է (Եսայի ԺԵ. 1), Կ'ըսուի նաև Քիր-Հերկա (Երեմիա ԽԼ. 31). Քիր-Հարկա (Եսայի ԺԵ. 11). Քիր-Հարկուկ (Եսայի ԺԶ. 7, Գ. Թագ. Գ. 25) երբայական բնագրին այս անուններն Եթովպոսեան թագաւորութեան մէջ կը նշանակեն քաղաք մը որ ունի ամրութիւններ. իսկ մեր նախնիքը կը գտնանան Քիր-Մովսրէն թագաւորին «պարտաւոր Մովսրացոյն» եւ միւս-համարներն ալ՝ միայն Մովսր անունով, մինչէ Էականին մէջ վերջոյցիւ աշուտներ կը նշանակեն Մովսրացոց մայրաքաղաքը. իսկ Բ. Մակ. ԺԲ. 16 համարի մէջ գործածուած Քարայի բառը կը նշուի Կէրէկ քաղաքը: Իմանք Մովսրայի արձանագրութեան մէջ յիշատակուած Qarba կամ Qarha անունը կը կարծեն արդի Քէրէքը. Ընթերցողին կը յանձնարարուի կարգաւ Գ. Թագ. Գ. 1-27 համարներն, ուր կը պատմուին Յուդայի եւ Իսրայէլի թագաւորներուն Մովսրացոց հետ ըրած պատերազմներուն հետեւանքները եւ Մովսրայի սրտաուշ արարքը ողջակիզելով իր անգրանիկ որդին Քիր-Մովսրի պարսպաց վերայ: Քէրէկը՝ Բիւզանդացոց ժամանակ, կոչուած է Քարաֆ-Մովսր, ինչպէս ջոյց կուտայ Մատապայի նորագիւտ մտադիքէ քարտէսը, նաև Մովսր-Քարաֆ ըստ Մակեդոնոս Բիւզանդացոյն. իսկ Քէրէքը կուրացի մեկնիչը (Ե. գոր.), երբ Եսայիի վերջոյցիւ ԺԵ. 1 համարին մէջ, կը խօսի Մովսրացոց վրայ, կ'ըսէ թէ «անոնց մայրաքաղաքն էր այն քաղաքը՝ որ հիմայ կը կոչուի Քարաֆ-Մովսր, Խաչակիրք կ'ըսէին «Քրագ», իսկ Արարացիք՝ Քէրէք: Արարացի պատմիչներէն Եագուտի, Ապուլիէտայի եւ Տիմրաքի տուած տեղեկութիւն-

ներն ճշդիւ կը յարմարին արդի Քէրէկին: Նոյն քաղաքը Մեռեալ Մովսր արեւելեան կողմը, Լիւան բուռած հրուանդանին՝ քիչ մը արեւելեան հարաւը կը գտնուի. ուղղակի գծով ծովէն չորս քիլոմէթր հեռու, սեղաձև սարահարթի մը վրայ շինուած է ան, Մեռեալ Մովսր 1400 մէթր բարձր, տեսակ մը հսկայական արձուերոյն՝ որ գարեբու ընթացքին արհամարհած է արեւելքէն եկող ամէն կարգի թշնամի յարձակումները: Քաղաքին ամրակուս պարիսպները մեծ մասամբ կը մնան մինչեւ ցայսօր. զարգարուած քառակուսի աշտարակներով, առաջին անգամ անոնց հիմը դրած է Մովսրացոց թագաւորը՝ Մովսր ասորերկրեայ եւ բարձրագոյր գանազան բաժանումներով: Խաչակիրներէն յետոյ, սուլթան Պիպարս էր որ նորոգեց նոյն ամրութիւնները, տեղ տեղ դնելով արարական արձանագրութիւններ: Եգիպտական իշխանութեան ժամանակ, Քէրէկի բերդը ծառայած է իբր բանա. սուլթաններէն Մէլէք-Էն - Նասրը 1294ին հոս աքսորուած եւ բանտարկուած էր. 14 տարեկանին՝ սուլթան հոչակուեցաւ Քէրէկի մէջ: 1390 ին, եգիպտական ապստամբները՝ դարձեալ հոս բանտարկեցին սուլթան Պարքուքը՝ որ յետոյ բանաէն ազատուելով դարձաւ իր իշխանութեան գլուխը, ինչպէս կը յիշէ մեր յիշատակարաններէն մին: Ի հետեւ Քէրէկ մտնելու ճամբան ժայռի մը փորուած սանդիսաձև նեղ եւ դժուարանցանելի փապուղիներ էին: Քէրէկ գտնուած հրէական, պարսկական, հռոմէական եւ արաբական դրամները ջոյց կուտան թէ Քէրէկի պարիսպները բաց ի Հրեաներէն, նշուակ եղած են պարսիկ, հռոմէացի եւ արաբական բանակներուն յարձակման: Նոյն քաղաքը, Հռոմէացեաց կայսրութեան օրերէն, Գրդ դարուն ալ, յայտնի քաղաք մըն էր, մինչև անգամ էլակապալ կայսրը Քէրէկի մէջ դրամ կոխած է. գտնուած է նրմոյլ մը յիշեալ դրամէն, որուն մէկ կողմը՝ կայսեր զափնեպատի կիսանդրին եւ դրոշմուած է Մարկոս Արեթիոս Անտոնինոս անունով. միւս կողմը՝ Երեւոսաբարդի մը կերպարանքին տակ, բախտը ներկայացուած է, մէկ ձևով ամաղթեղջիւր մը բռնած, իսկ միւսով զեկ մը. Քարաֆ-Մովսր արձանագրութեամբ:

2. — Քեթէկի Խաչակրաց
ժամանակ.

Քրիստոնէութիւնը շատ կանուխէն մուտք գտած էր Քէրէկի մէջ. երգ. դարուն Քարախ-Մուսա անուամբ եպիսկոպոսութիւն մը կար, իր եպիսկոպոսներէն երկուքը ծանօթ են, մին Գեմեարիոս՝ որ 536 ՚ի Երուսաղէմի ժողովին ներկայ գտնուած է, իսկ միւսը՝ Յովհաննէս աշակերտը Սարաշի վանական Ստեփանոսի: Մատապոյի մողայիքէ քարտէսին Քէրէկի մասը անվնաս մընացած ըլլալով՝ Քէրէկը հոն կը տեսնուի ժայռի մը վրայ թառած, մեծամեծ շէնքերով, եկեղեցիներով և սլանազարդ սրահներով: Խաչակիրք՝ էր Քէրէկի տիրեցին, քաղաքը գրեթէ ամառի գտան և աւերակ. Երուսաղէմի Լատին թագաւոր Ֆուլիի սեղանապետ Բայէնն էր որ 1136 ՚ին, յաջողեցաւ ամբարջնել անոր պարսպները՝ աւելցնելով եկեղեցի և ուրիշ կարեւոր շէնքեր, և Քէրէկը եղաւ Անդրբլանդանի գլխաւոր պողոտան: Քէրէկի և Մանրէալի պարսնութիւնը իր զիբքովն ու տարածութեամբ Երուսաղէմի Լատին թագաւորութեան կարեւորագոյն պարսնութիւնն էր: 1177 ՚ին, Թրնո Տր Շաղիլլեոն՝ իր կնոջ մահուամբ՝ երկրորդ անգամ ամուսնացաւ «Փրբազի տիկնոջ» Անդրբլանդանի պարսն Նոնֆրատ ար Տորանի այրուոյն էթիկէթ ար Միլլիի հետ, և Քէրէկի պարսնութիւնը ըստանձնելով՝ քաջութեամբ ետ մղեց Սալաէտոսինի 1183 ՚ի և հետեւեալ տարիներու յարձակումները, բայց ան 1187 ՚ի պատերազմին՝ սպաննուեցաւ Սալաէտոսինէ, և անոր այրին էր որ մէկ տարուոյ շափ պաշտպանեց Քէրէկը՝ որ սովին պատճառաւ միայն անձնատուր եղաւ: Խաչակրաց տիրապետութեան ժամանակ, Քէրէկի ամառութիւնը եկան շէնցնելու զանազան գաղթականներ. այնպէս որ ծովային և ցամաքային վաճառականութիւնը մեծապէս ծաղկեցաւ. Մեռեալ Մոսլուն վրայ անընդհատ կ'երթեկեկէին վաճառարարձ նաւեր, ինչպէս երբեմն Յուստինիանոսի օրով. այնպէս որ երթեկեկոյ նաւերուն տուրքը մեծ եկամուտ մը եղած էր Քէրէկի պարսնութեան. այս վիճակը ալ աւելի զարգացաւ Թրնո ար Շաթիլլեոնի պատերազմաշունչ և յանդուգն ձեռնարկներուն առթիւ: Քէրէկի պարսնները իրենց ընդարձակ սահման-

ներուն վրայ, զիբքութիւններ կուտային վաճառականաց, ինչպէս նաև առանձնաւ շնորհուածներ՝ Երուսաղէմի Ս. Յովհաննէս հիւանդանոցի ասպետներուն, որպէսզի առանց հաշուոյն երթեկեկոյ նաւերը գերծնային մաքսէ: Լատիններէն նոյն արտանագիրները կը մնան ցարդ, ինչպէս Բայէն 1152 ՚ին, նոյնպէս Տր Շաթիլլեոն 1177 ՚ին, վերահաստատած են այդ արտանութիւնները:

3 — Քեթէկի Հայ գաղութը
և իր եկեղեցիք.

Քերէկի ճիշդ ծագիկեալ վիճակին, 1181 ՚ին, Երուսաղէմի ճամբով, Քէրէկ կուգար Կիլիկիոյ իշխաններէն Ռուբէն Բ., և ան Մեծագործ թագաւորին եղբայրը: Ռուբէն նպատակաւ մը կ'այցելէր Քէրէկի տիրոջ՝ որ էր, ինչպէս վերև նշանակեցինք, Տր Շաղիլլեոն, որ իր քաջագործութիւնները հասուցած էր մինչև արկածախնդրութիւն և կողոպուտ: Ռուբէն անտարակոյս լսելով նոյն պարոնին համբարը, ըստ Սմբատ Պատմչի և այլոց, Քէրէկ գացած էր կընութեան առնելու անոր զուտորը: Ռուբէն՝ օրարեմիտ, առատ, աւուրեամբ գեղեցիկ և ի զինուորութեան արի և աջոյ ի նեակնն», Պատմչին ըսած այս յատկութիւններն ունէր. ուստի յաջողեցաւ հասնել իր նպատակին. հարսնիքը Քէրէկի մէջ կատարեց և մեկնեցաւ Կիլիկիա: Ռուբէն, ինչպէս ի համբարուոյ, նոյնպէս անձամբ տեսաւ Քէրէկի և այս կողմերուն բարգաւաճ վիճակը, և աւետարական նպատակաւ բազմաթիւ գաղթականներու խումբով հաւանական է որ՝ ան իր վերագործին՝ իր թիւադրութեամբ Կիլիկիցի Հայեր կամ իր հետեորդներէն ոմանք եկան հաստատուելու Քէրէկի մէջ, օգտուելու համար Լատին իշխանութեան թոյլտուութիւններէն, առանց մտաբերելու թէ՛ Տր Շաթիլլեոնի արկածախնդրութիւնները, օր մը կործանուածի պիտի առաջորդէին Քէրէկ քաղաքը և Լատին իշխանութիւնները: Քէրէկի մէջ Հայ գաղութի մը գոյութիւնը ստոյգ է. ան աւելած է մինչև 1394 զարու կէտը. յայտնի է թէ Խաչակրաց մեկնումէն յետոյ, որչափ որ Հայք արարական իշխանութեան տակ, պահեցին իրենց գոյութիւնը, շնորհիւ իրենց եկեղեցւոյն՝

որուն ծոցէն չգատուեցան դարերով, հա-
կասակ գժուարութեանց, բայց կորուսին
իրենց լեզուն ու կենցաղը, իւրացնելով
հեռո՞հեռ իրենց զբացիներուն կենցաղա-
կան սովորութիւնները, ինչպէս կը նկա-
րագրեն ուզեորք և հնախօսք, յետոյ զըժ-
բախտ պարագաներու տակ, ձուլուեցան
ուրիշ ազգաց հետ. միայն անոնցմէ կը-
կու ընտանիք, մին յերուսաղէմ և միւսն
ի Բեթղեհէմ, շատ ժամանակ առաջ հաս-
տատուած են: Յիշատակարանք կը հաս-
տատեն թէ Կիլիկիոյ Հայոց իշխանները
անխնամ չէին թողած Հայ գաղութները,
մատուորապէս երուսաղէմ, Կիպրոս, Աք-
եսա և Քէրէկ գանուող Հայեր կը վայելէին
արքունի օժանդակութիւններ, (տեսնել
այս մասին «Սիսուան» էջ 482): Ս. Աթո-
սոյ մատենադարանին թ. 1822 ձեռագիր
«Յայտմաւուրք»ը, իր յիշատակարանօյն,
վաւերագիր մ'է որ կը հաստատէ այս պա-
րագան: 1316ին, Իրազարկի մէջ Վահան
գրիչ կ'ընդօրինակէ այդ Յայտմաւուրքը,
ի յիշատակ իր հօրը Սահփանոս և ժօրը
Ոսկենատին. ա՛հա այս ձեռագիրն է որ Օ-
չինի օրդին Լեոն Գ. Հայոց թագաւորը
(1320-1341), յատուկ պատգամաւորու-
թեամբ Քէրէկ կը գրիչ, իբր նուէր Հայոց
եկեղեցւոյն. այդ ձեռագիրն 1329ի և
1330ի յիշատակարանները նոյնութեամբ կը
գնենք հոս, իբր պատմական վաւերագիր:

«Պարզեւք Է Ի Լեւոն թագաւորին Հայոց
ի Քարաք եկեղեցին մնացական.— ով աւուր
կորսաք, որք ընթեւոյք զարքոցս անթոյրիւն
և զխարտումն մխիթարիք հոգով. Յիշեցիք ի
Քրիստոս զՊարոն Վախիցն, և զհօր Սիսուանյ կը-
րային, Քաղիքին, որ Է ինի Լեւոն թագա-
ւորին, որ երևը զգիրք ձեզ ի մխիթարութիւն-
դոք ինչրեցիք ի Քրիստոս իւր քոյրութիւն և
իւր նախնեացն աբաշարիւն և ի քանիստ ձեզ
ազատութիւն և Տերն կասարե զինչորքն ձեր ի
քարին»... «Եւ զանարժանս այլ յիշեցիք
զՔրիզոր երեցոյ Սիսուանայ կրայցի որ եկի ի հետ
իւր Պարոնին. ու քերաք զիրքս Քարաքոյ եկե-
ղեցւոյն. թոյ. 22Ը» (= 1329)...

«Եւ Լեւոն թագաւորս աննկան Հայոց ի
քիլին 22Թ (= 1330) շնորհեցի զգիրքս Քարա-
քոյ Հայ (կարիսուան) որ յախնակն ժաւ
կարդան յեկեղեցւոց զմարտնաց զնախնա-
կութիւն, որ վասն անուանն Քրիստոսի յան-
ձինս իւրեանց կրեցին, զոր շնն ծառային

և ֆայտերեայ յոյգորին ի սերն Քրիստոսի և
նաստոյն ի նաստս նորին և նախնարեամք
սանին թագուս վչաց և նեղութեանց. զոր
կրեն վասն անուանն Քրիստոսի սկն ունեցով
երանախան յուսոյն և նեխտոյք յինին թագ-
մայարչար մարտնացն, և յորժամ ընթեւ-
նուն և շնն զարչարանս մարտնաց, նա
զնեզ յաղարս իւրեանց: . . . Ու կու աղչեմք ըզ-
խանանայց, որ զկարողան անիոյք շաշեմք
վասն սիրոյն Քրիստոսի որ . . . յախնանս»:

Այս յիշատակարանաց մէջ Լեոն թա-
գաւորէն գատ կը յիշուին Պարոն Վախի-
ցաւորէր և Գրիզոր երէց: Վախիցը յիշա-
տակարանէն կ'երբի Լեոն թագաւորին քե-
սին է. անոր պաշտօնն էր արքունի սե-
զանին անտեսութիւնը, որ կ'ըսուի Պոպլեո-
բոս Ալիշանի («Սիսուան» 484-485) Պոպ-
լեո բառով պէտք է հասկնալ Ֆրանս.
Boutillier, բառը, որ կը նշանակէ սեզանա-
պետ: Իսկ Գրիզոր երէց արքունի ատե-
նագրիչն էր:

Նուիրուած ձեռագիրն վերոյիշեալ յի-
շատակարանաց մէջ Քէրէկի եկեղեցւոյն
անունը չէ յիշուած. բայց երուսաղէմի
Հայ պատմիչները կը յիշատակեն թէ նոյն
եկեղեցւոյն անունն է Ս. Գէորգ, և մեր
առած տեղեկութեանց նայելով Քէրէկի
խալմախան թաղին մէջ կը գտնուի եկե-
ղեցի մը նոյն անուամբ, և տարին մի ան-
գամ, Ս. Գէորգի սօնին, Յոյնք հօն կ'եր-
թան պատարագելու. տարակոյս չկայ թէ
նոյն եկեղեցին կը վերաբերէր Հայոց, և
օտարական հնախօսի մը գրածին համա-
ձայն, նոյն եկեղեցւոյն մէջ, մինչև ցարդ
անփաս կը մնան պատերուն որմանկար-
ները:

Քէրէկէն բերուած յիշատակարան-քա-
րի մը կեզմ արձանագրութեանն խարուե-
լով Աստուածատուր Կոյսեկոպոս իր պատ-
մութեան մէջ կը գրէ թէ Քէրէկ ունեցած է
նաև Ս. Յակոբ անուամբ եկեղեցի մը, Հե-
թում թագաւորէն շինուած. նոյնը կը կրի-
նեն ծանօթ հնագէտ Բլէրման Գաննօ և Էրօֆ.
Մաքլէր, յենլով նոյն կեզմ յիշատակա-
րանին վրայ որ այժմ կը գտնուի մեր ժա-
ռանգաւորաց Վարժարանի թանգարանին
մէջ, և յայտնի է անոր կեզմութիւնը այ-
լանդակ և անընթեանիլ գրերուն ձեւէն:

Մեր այս յօդուածին եզրակացութիւն
սա է թէ Քէրէկի Հայք գաղթած էին Կի-

լիկիոյ կողմերէն, Յաշակըաց ժամանակ, կիլիկեցի թագաւորներ ժամաւոր հողածուծիւն ունէին անոնց վրայ, կառուցած էին Ս. Գէորգ եկեղեցին, զժբախտ պարագաներ և ճանապարհաց զժուարութիւնք պատճառ դարձան որ ցրուի նոյն գաղութը և այլք ատրանան անոր եկեղեցւոյն: Կործանուած վանքերու և եկեղեցիներու մասին մեր այս պատմական վերլիչուածներուն նպատակը ի՞նչ է.—որպէսզի ուշիմ ընթերցողը ըմբռնէ թէ ազգային յիշատակարանաց վերաբերեալ պատմական այս տողերուն մէջ օգտակարը ա՛յն է որ ինքը կարենայ կարգալ ապագան, ոչ թէ միայն անցեալը, վասնզի անցելոյն այս

պատմական պրիմալներն են որ պիտի կարենան նշուել մեզ համար կարեւոր գասեր:

Այս յօդուածին խմբագրութեան համար, բաց ի վերայդրեալ աղբիւրներէն, օգտուած ենք գլխաւորապէս նաև հետևեալ գրքերէն.

Dictionnaire de la Bible, par F. Vigouroux, 1904, Paris *տե՛ս բառն* Kir Moab էջ 1895-1906:

Guide du Nil au Jourdain, etc. par Meistirmann, Paris, 1909, *տե՛ս էջ*, 252-259. Քէրաքի մասին:

ՄԿՐՏԻԶ ԵՊՍ. ԱՂԱԻՆՈՒՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Է Ր Ա Ճ Ա Ր Ո Ւ Մ

Ներկ ինձ *Skr*, դիմֆս իսուր և կերպարանֆս և հիւժուած.
Իու շաղկիտ այդ դիմֆն անուշ ժպիտներով, հրապոյրով.
Եւ դու դարձեալ զբարբ ճակֆիտ ներքիս դրբիտ արցունքներ.
Այդ ձօներդ, *Skr*, այժմ ինձ շոկ արցունքի ձօնըդ մընաց:

Սա կ'ն կուսգ և սեկչայի, լուսադոյնը պարզեւներուդ քերես.
Աչ պիտֆ չունիտ ևս մեռնելու արքիս ծաղիկայ կապերուն.
Որք անբողջ Քեզ վերադարձան, ո՛վ Հեղինակ կուքեանս.
Եւ ինձ ոչինչ այսուհետեւ մընաց, բայց Աղն արցունքիմ:

Մանկան համար եւ ծաղիկներ, կընոջ բաժինն և Աղը.
Սեկի շիկ Անմեղուքիւնն, ՚ւ անով օրես ջրոյդդ.
Skr իմ, երբ Աղըն այդ համակ լրաց, մաքրի իմ հոգիմ,
Պիտի շնորհես ինձ Սիրս ետ՝ Քեզ սիրելու համար միշտ:

Չարմակներս, հիացումներս երբիս վրայ վերջացան
Հրամեշներս անկե տուի. կազմ և հոգիմ ժայթֆելու
Եւ հասնելու մեծ խորհուրդով պաշտպանուած այն պըսուղներուն,
Չորսս միայն մանն անօրիսած ժրպրհնցաւ ֆաղելու:

Փրկիչ իմ *Skr*, լնոյշ եղիր գունկ ուրիշ մայրերու,
Սիրոյն համար՝ Իու մօրք եւ մեզ համար՝ զըրուքեանք.
Ու մըկըրսկ՝ որդիքն անոնց արցունքներով մեր դասն.
Վերականգնե՛ խիմներս՝ որ ոսֆերուդ եւ ինկած:

Պարբն

M^{me} DESBODES-VOLMORE
Քրդ. ՇԱՀ: Ի. ՎԱՐԴԱՊԵՏ

ԳՐԱԿԱՆ

Լ Ա Մ Ա Ր Յ Ի Ն

ՍՈԿՐԱՏԻ ՄԱՆԸ

(Շար. Սիոն, քի 9 էջ 268)

- Արդէ՛ն իւկ լեռներուն վրայ իջած էր արեւն,
 եւ դաճեցերն ու ալիքներ շողախաղաց բերելով,
 ու կը բուէր՝ աշխարհի սայով հրածեօս մը շրթեղ՝
 կ'երթար մանկանայու Աստուծոյ գիրկը պայծառ:
- 335 Հօտե՛րը կ'իջնէին բարձունքներէն Տայգեօի.
 Հիւմեօի կողերուն վրայ ըսուերն էր հանդած.
 կը լողար կիւրեռոնն ովկիանի մը մէջ ոսկի,
 Ծովուն վրայ դեռ քափառող կանխայարոյց ձկնորսը
 Ընդհատուած իր արեւին չափ դնելով ափին մօտ,
- 340 Իր բույցած առագաստը կը ծալէր երգելով,
 Սըրնգի ձայնն անտաններէն՝ եւ ծովայած այդ երգերն
 Յիսն նեծմունքներով մինչեւ մեզի կուգային,
 Կուգային խառնուիլ հառաչներուն մեր սըխար,
 Չերդ հանանց մ'իրիկուան որ մութին մէջ կը լուծուի:
- 345 Փութա՛նք, բարեկամներ, լոզանքի ժամն է արդէն:
 Ըստուկներ, չուր լեցուցէ՛ք ամանին մէջ սըրննի,
 կ'ուզեմ աստուածներուն էրփրել գո՛ւ մը անքիծ:
 Ըսաւ, ու սուգուելով սափորին մէջ կարկաչուն,
 Ինչպէս բազինին մօտ զոհարար Բուրնը կ'ընէ,
- 350 Չեմքերուն մէջ առաւ ազատարար այն ջուրէն,
 եւ, երկ'ցրս քափելով հակսին վրայ գոր քրչեց,
 Անո՛վ վրտակահոս երիցս իր կուրծքը լրաց,
 Ծիրանի փողով մ'յնտոյ սրբելով այդ կայրակներն
 Օծեց գլուխն անուշ իւղով. ըսկաւ խօսիլ վերսին.
- 355 «Աստուածը կը մտնանք՝ իր հեօքերը պաճելով.
 Ապողոն բող զիս պանէ՛ հայնոյելէ Շնորհներն,
 Այ երէն որ երկնային յարկի սակ կեանք կը հեղու
 Ո՛չ կապարնը Սերին, ո՛չ Իրիսին խրլատեան
 Ո՛չ ալ մանաւանդ պայծառ զօտին Աստղական՝

335. Տայգեօ, Սպարսայի մօտ լեռ մը, որուն վրայ Լակեդեմոնացիները Բաբոսի տները կը կառուցէին: 337. Կիւրեռն Բիովիայ այն լեռն՝ որ նուիրուած էր Գիսի եւ Մուսաներուն: 336. երէք Շնորհները կամ Խորի-բաները զեղեցկութեան անձնաւորութիւններն էին քս հեքամոտական առասպելաց: 357. երէ, զից մասնաւոր-կը: 358. Գից պատգամաւոր Իրիսի խրատը կը համարուէր ծիածանը:

- 360 Որ կապով մը կարագին կը շղթայէ բընութիւնն,
 Ո՛չ Կռնուսն յաւէժ եւ կամ արի ու մեծ Արամազդն,
 Ո՛չ բոլոր դիմն երկնային, երկրաւոր եւ շրական,
 Ողիմպի կամ Եդիսեան դաւեսի բոլոր էակներն
 Ասուծոյ պատկերն են յոկ՝ աստուածացած մեզմով իսկ,
- 365 Կամ գիրերն են իր անուան՝ բնութեան վրայ դրոճըւած .
 Շուք մըն են զոր Ասուած կը նետէ մեր ոգւոյն վրայ:
 Իբրեւ աստուածային՝ միտքս զանոնք կը պատէ,
 Ինչպէս արեւոյտի մէջ կ'ողջունենք արեգակն .
 Ու քերես ուր ուրեմն հընարածոյ այդ դիմեն,
- 370 Երկի՛նք եւ զըծոխք զոր էրնարնէ՛ր կ'երգեն՝
 Ձե՛ն անուես յոկ հաննարէն յղացուած սին անուրջներ,
 Այլ փաղփուն ասինաննէ՛ն են անասնման սաղաւթին՝
 Որ՝ սա յա՛յն սիեզերքին էակներէն ցան ու ցիր՝
 Կ'անջատէ, կը զողէ բոլոր աստղերը պէտպէս:
- 375 Թերես արդարեւ՝ սարածութեան մէջ աննուն՝
 Ամէ՛ն շարժող բանի մէջ կայ ըսփիւ հոգի մը
 Ու փաղուն այդ աստղէ՛րը մեր գլխէն վեր ցանուած՝
 Արեւներ են կենդանի, կամ հըրասներ ոգեւոր .
 Անաբեկ իր ակերը միտ կոծող Ովկիանն
- 380 Իր գոռ կոնակներով կը քաւալէ բարկ հոգի մ',
 Ու չինջ երկնի մը մէջ պացող մեր օդն անուշակ
 Ոգի՛ մ'լ կապուտակ քեւերու վրայ ծածանող,
 Միքէ՛ սին աչք մը չէ՞ յուսապատար, եւ զիւերն
 Իր իսկ կո՛ւրք քողարկող զեղեցկութիւն մը չ՛ննող .
- 385 Վերջապէս երկրնի մէջ՝ երկրի վրայ՝ ամէն տեղ
 Ամէն ինչ միտք է եւ կեանք, ու աստուած է ամէն բան:
 Բաց դուք հաւասարէք մարեւու մօտ իմ ձայնիս .
 Մեր աչքին տեսնելի այդ դիմերէն շա՛տ անդին
 Կա՛յ բնութեան ծոցին մէջ, կա՛յ եւ խորեն երկրնից
- 390 Բան մը խորհրդաւոր՝ աներեւոյթ ու մըռայլ
 Չոր հարկն ու հաննար կը հոչակեն մեծածայն,
 Եւ հաւասքը միայն՝ աչքն հոգւոյն՝ զայն կը տեսնէ .
 Տարեկից է օրերուն՝ յաւերժական դարերուն,
 Իբր աննուն մեծ է Ան, միակ իբրեւ միութիւն .
- 395 Հընար չէ՛ անուանել զայն, ու չենք կրնար շօտափել .
 Առաջին ստորոգումն է՝ ըլլալ վե՛ն ու անհատ .
 Միջոցի՝ ժամանակի մէջ, երէկ՝ վաղն ու այսօր .
 Թէ իջնենք քէ վերանա՛մք՝ իրեն միայն կը մօտնիք:
 Ամէն ինչ որ կը տեսնէք իր գորութիւնն է անբաւ ,
- 400 Ամէն ինչ որ կը խորհիք իր էութիւնն է վրսեմ .
 Ուժ ու սէր, նշանաւորիւն, բոլոր բարւոյն արարիչ,
 Աստուածն աստուածներու , միակն է ան , իմս է ան» : . . .

- Բայց, ըստ Կեբիս, ո՞վ բսեղծեց չարն:— Ոնիրը .
 Յանցապարս մարդերու օրինաւոր այդ պատիժն .
 405 Այս ինկած երկագունսին վրայ չարիքն, մահը .
 Միեւնոյն օրը ծընան, ասուած զանոնք չի՛ հանչնար .
 Թէ հրապոյր մը վասախար, եղեւնաւոր բոց մ'արդէն
 Յանկուցած ըլլայ նիրսն ու սանի դէպի հոգին,
 Թէ կեանքը մանաւանդ՝ կարի հուժկու հանգոյցով
 410 Հոս մեր մի՛սքն ըզգայութեանց հետ շարելով պնդակապ՝
 Երկուքին ալ քափանցէ շրնացողի սարժանով,
 Մեծ խորհուրդ մը սակայն միաւորած է զանոնք:
 Գարեւի այդ միացումն է բուն չարիքն, ու մահը՝
 Գարման եւ պատուհան՝ կը խորսակէ զայն բունի:
 415 Բայց վեջին պահուն՝ ուր կապն այդ հիմնեան կը խրզուի,
 Վերսին կը նըսնէ հոգին անարգ այդ սարբերն,
 Ու վե՛ր՝ անմահութեան հանանչներով կը բռչի,
 Գէպի երջանկութեան՝ նեմարտութեան ա՛յն աշխարհն .
 Եւ Կեբիս ըստ, գիտե՞ս աներեւոյթ աշխարհին
 420 ձամբան, ու քո աչիդ տեսնելի՞ է ուրեմն .
 — Անոր կը մօտեամ, եւ գտնելու համար զայն . . .
 — Ի՞նչ պէ՛տք է, հարցոյ փեղոն: — Անբիծ ըլլալ ու մեռնիլ: =
 (Շարունակելի) Ե. Ե. Գ.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱՐՔ ՄԱՇՅՈՒՑԻ

ՈՒՂՂՆԱԼ ԵՒ ՍՐԲԱԳՐՆԱԼ

Ներածութիւն

Նմանօրինակ անգոյ գաւառ մը փըն-
 արած են Փորթուզալ փաշա (Եղիշէ) և
 Հայր Միսքճեան (Հանդ. Ամսօրեայ, մայիս
 1920) Կորիւնի էջն-էջն-էջն բարբ չհասկը-
 նալով. «Որպէս զի տէր եպիսկոպոսն (Սա-
 հակ) էջն-էջն-էջն և նա (Մաշթոցի) ի սփրոս
 հեթանոսաց զբանն կենաց սերմանիցեն»
 (էջ 24): Հայր Միսքճեան կ'ուզէ հանել
 զայն «Կայէն կոչուած բերդէն, որուն թուի
 թէ չըջակայք Կայենականք կ'անուանէին»:
 Արդ, Կայէն է Պահլ. բառն Kayan թա-
 րաւորական (տե՛ս Bundahisn ԻԱ. 7. Կայ-
 եան տո՛ճ, Bahman Yazt Գ. 14 արքայ-

այն Կայեան տո՛ճէ, առասպելական փառ-
 քով զիւցազնական թագաւորական տո՛ճ,
 որմէ եզոզները Կայ=Kaï յորջորջումը կ'ու-
 նենային իրենց անուան կցուած. Կայկա-
 ւոս KaïKaws, Կայկաւաթ KaïKobad, Կայ-
 խոսրով KaïKhosru): Այս բառին կը հան-
 դիպինք նաև Սերէոսի մէջ. «Որոյ (Որմիզդ
 արքային Պարսից) մայր իւր զուտար է
 Քաքանայ մեծի արքային Թեալացոց՝
 կին Քոսրովայ (Տօր Որմիզդի), Տօր սորա
 անունն Կայէն, որ թէպէտ և ի հայրենեաց
 մեծագոյն, ևս առաւել մեծագոյն և զա-
 զանագոյն ի հայրենեաց կողմանէ»: Այս
 Կայէն բարբ չհասկնալով և յատուկ անուն
 համարելով՝ ամբողջ հատուածին իմաստէն
 զրիպեր են բոլոր քննարանք և բանա-
 սէրք: Նէօլոգէկէ կ'առաջարկէ կարգաւ Կա-
 կին իբր անուն Որմիզդի մօր (մինչդեռ բը-
 նագրին «Հէ սորա անուն» կ'ակնարկէ Որ-
 միզդի հէ կոչումը): Նոյնպէս զրիպած է
 Պատկանեան. իսկ Մակլէր (Histoire d'He-
 raclius par l'Evêque Sébéos) բոլորովին

ձեռնթափ կ'ըլլայ լուծելէ «հաւանորէն լուսանցքի մեկնողական» (probablement une glose) ըսելով կ'անցնի: Ամբողջ բանալին կոչել հաւասար կոչել զնելուն մէջ է (է՛ն=եանի ունինք շատ օրինակներ, ինչպէս և էնց=եանց, որեար=օրէր, տե՛ս Ագաթ. էջ 584, «Առնոյր այնուհետե զԱրշակունեաց տո՛մի օրէրն»): Հիմայ յայտնի կ'երևայ թէ ի՛նչ է Սերէոսի միաքը այս շփոթեցնող պարբերութեան մէջ, որ զիտու՛մ ունի Որմիզդ արքային ազգատո՛հմը ճանչցընել: «Ասոր հայրը կայեան կը կոչուէր (Kaï Khosru կայ Խոսրով էր անունը, ինչպէս մեծ հօրը անունը կայ կաւատ Kaï Kobad, Kaï ըլլալով այս մեծափառ արքայական տոհմին հասարակաց կոչումը) որով թէպէտ Որմիզդ հօր կողմանէ Kayan ըլլալով մեծագոյն էր պատուով, սակայն ա՛յ աւելի մեծ և սաստկագօր, ամենի (զգանագոյն) մօր կողմէ (մայրը մեծագօր թուրք Սաքանի դուստր ըլլալով):

Արգ կորիւնի է կոչուելու կը նշանակէ «ի թագաւորական տեղիւն» համազօր բացարութիւն մը զոր կորիւն ինքն ունի (էջ 30): Ուրեմն կորիւնի վերողբեալ հատուածին իմաստն է «Միաբանեցան (Մաշթոց) որ տէր եպիսկոպոսն (Սահակ) ի թագաւորական տեղիւն վարդապետէ», և ինքը Մաշթոց «ի սփիւռս հեթանոսաց», ինչպէս ի Վիրս և յԱղուանս, «զիւսպաշտ Գողթն» . խուժաղուժ կողմանս Մարաց» «վայրենագոյն Սիւնական աշխարհն» և այլն: Հակառակ մեր մէջ բերած ապացոյցներուն թէ կորիւն գրած է «Վարք Մաշթոցի»ն յաջորդեան Ազաթանգեղոսի Յառաջարանը, Վերջարանը, «Գարձ փրկութեան»ը, և թէ հետեւաբար ծայր աստիճան վտանգաւոր է ջանալ ուղղել կորիւնի բնագիրը Ազաթանգեղոսով (բացի յայտնի գոտ գրչական սխալներէ, զորս առանձինն ալ կարելի է ուղղել առանց զիմելու Ազաթանգեղոսի, ինչպէս զիմակ—գիտակ, անցուցեալ—անցուցեալ, ոգի—օրգի, գաւառն—գուռն, և այս կարգի մանր վրիպակներ) կը տեսնենք թէ Նորայրի նման նշանաւոր բանասէր մը կորիւնի մասնագէտ՝ որ այս թակարդին մէջ կ'իլինայ: Ահա քանի մը օրինակներ:

Նախ՝ վերողբեալ «ըստոանտակն»ի գաղտնիքին չթափանցելով՝ թէև կորիւնի

խանդարեալ մէկ տեղին յԱզաթանգեղոս փոխադրութիւնն է, յաւելեալ նոր խանդարութեամբ կը սրբազրէ զայն Առնոյրի:

Երկրորդ կորիւն (էջ 23) կ'ըսէ. «Առաւել երանելոցն Սահակայ զՄամիկոնեան որեարն ի վարժս վարդապետութեանն պարապեցուցեալ որոց առաջնոցն Վարդան անուն էր»: Նորայր կը մերժէ «Առնելը իրր խանդարեալ, և կ'ուզէ «Առնել»ի, առաջնորդութեամբ Ազաթանգեղոսի զուգակրչիւն հատուածին «առնել»էն. «Առնոյր այնուհետե զԱրշակունեաց տո՛մի օրէրն (= օրեարն) ի վարժս վարդապետութեան պարապեցուցեալ որոց առաջին Տրդատ անուն, ևն», և փաստ մըն ալ մէջ կը բերէ «Առնելը մերժելուն, իրր թէ առնելով սկսող պարբերութիւն անտօր է. մինչդեռ նոյն ինքն կորիւն ունի «Առնելոցն» զաշակերտութիւն նորողիւտ վարդապետութեանն խմբէին ուսուցանել» ևն: «Առնելոցն» վտան յարութեանական յուսոյն առ ի հանդերձեալուն» (էջ 35), նաև (էջ 24) «Առնել զգաղանամիտ զվայրենագոյն զՏիւաղարարոյ կողմանցն». և Ագաթ. (էջ 652) «Առնել զիւրեանց եկեղեցիսն շինեալ հաստատէին», և (էջ 533) «Առնել առ ի բազմաց ակնկալութեամբն կամի երեւեցուցանել»: կորիւնի ամբողջ այս հատուածը մտադրութեամբ կ'արդատող չ'ըրար վրիպիլ տեսնել թէ կորիւն՝ «Սիւնքն եկեղեցոյ» Սահակայ և Մաշթոցի ի գաւառս, ի տեղիս տեղիս, զասս զասս զաշակերտեալսն ճմարտութեան գումարելը, իւրեանց առնթերակաց արքունիսն հանդերձ ամենայն ազատագունդ բանակիւն (որուն վրայ կ'աւելցընէ Ագաթ. խմբագրողը «և մեծամեծ աւագանուցի») աստուածեղէն իմաստութեամբն վարդապետելը պատմելէ ետք անմիջապէս վրայ կը բերէ «Առաւել երանելոցն Սահակայ զՄամիկոնեան որեարն ի վարժս վարդապետութեանն պարապեցուցեալ», կը զատէ Մամիկոնեան տո՛մի մարդոց ուսուցանելը նախընթաց միւս անձերու ուսուցումէն «աշակերտեալսն երէն», արքունիքի մարդոցմէ, ազատագունդ բանակի անդամներէն, և «Առնելով կը շնտէ Մամիկոնեան տո՛մի մարդիկը հրահանգելու տարուած «տուտել» յատուկ խնամքը, հոգը, ինչպէս կը վկայէ Ղազար Փարպեցի ևս. «Քանցի յոյժ հմուտ էր և բնակ զրոց

վարդապետութեան, ուսեալ և խրատեալ ի Սուրբ Հայրապետէն ի Սահակայ ի հաւուն իւրմէ»։ Ուրեմն առաջը հարազատ կորուսն է, և ներքի չէ ուղղել «առեւըրի Առնենք Կորիւնի անսովոր մէջ բացատրութիւնը. «Պատմէր նմա (Սահակայ) շաղկապէն եղևոցն»։ Նորայր չընդունիր շաղկապէն հարազատութիւնը, և հարցականով մը կը թելադրէ շաղկապէն, և ինչու. որովհետեւ Աղաթանգեղոսի մէջ չկայ «շաղկապէն», այլ կ'այլաբանուի Սահայն շաղկապէն հարազատ Կորիւն է, և իմաստը՝ յայտնի։ «Կը պատմէ անոր՝ ամբողջ եղածներուն վրայ» բնութ. տեղ, «Ազգ առնէր զոզջ եղևոցն» «պատմէր»ով կը սկսի և պէտք կը զգայ պատմական հոլով, «զոզ բացատրական խնդիր տալ բային, ինչպէս բրած էր այլուր (էջ 21) զորմէ իսկոյն պատմելին, և չուզելով զնկ «զոզջ եղևոցն», որու մէջ բացատրականը որոշ չէ, ոզջ (ամբողջ) անականէն զոյականը նորածեակը է։ Քիչ առաջ բրած էր (էջ 23) «Առնէն իրացն եղևոց իսկամուտ լինէր»։ միթէ այդքան փոքր նորածեակութեան առջև պիտի ընկրկէ՞ր Կորիւն որ շատ աւելի յանգուզն նորածեակութիւններ բրած է. անականներէ բայ չինել (բարեխորհալ), յատկացուցիչները կցել մէկ բառի, նորակերպ բարդութիւններ, ևն. (չիչենք «աշխարհածին» անականածե բառը իբր զոյական զորածեալը և հոլովելը «աշխարհածին» փոխանակ շաղկապէն «շխարհի», «ծին» ու «ծնունդ» հաւասար բայարմատ զնկով. երրորդական փոխանակ երրորդութեան, մեքապակերպ, ուսուցութիւն, բարխասուր, աստուածահրաման, օրինապատգամ, ուղղափառահաւատ, ծերունական, յուսական, երկպատական, մեղացածին, աւետաւցութիւն, բանջարածաշակութիւն, երկնաբարձրագոյն, մեծաքանչիւրուք, համաշխարհագործ, իւրեանցակուտ, միմիանսզրկութիւն, զմիմիանսիրելութիւն ևն !!!) և այլն։ Եւ փոքր զարմանք չէ որ Նորայր չընդունիր Կորիւնի «Բարեբաշխութեան» համեմատաբար շատ թեթեւ նորածեակութիւն մը բարդութեան (էջ 8). «Քանզի Աստուծոյ բարեբարին այսպէս Բարեբաշխութեան զիրոց սիրելեաց»։ մինչ զեռ սովորական զարծած էր Բարեբաշխութիւնները բայի վերածել. «Բարեբաշխ» (Ագաթ. 211), Բարեբաշխ (644),

Բարեբաշխ (Յճխպամ. Ճառ ԺԼ), և Նորայր կ'ուզէ ուղղել Բարեբաշխութեանը Բարեբաշխ — եղևոցն բայց ո՛չ — Կորիւնեան ձեւին (տե՛ս եղևոցն Գ. Գ. Ձի այլոցն բարի խորհէր, նմա չար ընդէր խորհեցաւ, և եղևոցն ու Կորիւնի լեզուներուն մէջ անջրպետք քաջայայտ է։ Ձի հասկնար նաև Կորիւնի «միայնագործ հոգացայ» որ սակայն շատ պարզ է «միայնակ ևս ինձի գործ ընելով հոգ ըրի»։ նման բարդութիւն մը ունի Մանգակունի, «Կազանս միայնակերս»։ Դարձեալ Կորիւնի սա պարբերութեան մէջ (էջ 43) «Մանուանդ զի և զմտաւ անէր ըստ Բարեբաշխ հասակին՝ զոր վախճանին», շատ սովորական Բարեբաշխութեանը կ'ուզէ ուղղել անսովոր շաղկապէն, որու համար հարկ է ոչ միայն սկզբնական բաղաձայնը փոխել, այլև յաջորդ ձայնաւորը է ն փոխել է ի, հետեւելով բոլորովին անվստահելի Փոքր — Կորիւնի կամ Սուտ — Կորիւնի որ փոխանակ «բարեբաշխ հասակին» ունի շաղկապէն «առնէն», մինչդեռ համեմատելով Յճխպամ. Ճառ ԺԹ «Յաս և երկուց Տեան կրթիլ և շխոզուլ ի մտաց զոր վախճանին», և Եփես. Գ. 13-14 «Մինչև հասցուք ամենեքեան ի մի միարանութիւն հաւատոց և զիտութեան Որդւոյն Աստուծոյ, յայր կատարեալ է շաղկապէն կատարմանն Քրիստոսին», կ'ըմբռնենք թէ ինչ ըսել կ'ուզէ Կորիւն. — «Քրիստոսի (տէրունական) հասակին կատարելութեան հասած ըլլալով շխոզուլ ի մտաց (զմտաւ անէր) զոր վախճանին», ինչպէս կը պատուիրէ Յճխպամ. և ոչ թէ «ձեր ըլլալուն, մահուան օրին վրայ կը մտածէր» ամենագեանիկ տափակութիւնը։ Իսկ Աղաթանգեղոսի մէջ բանաբարը՝ զուգակելիս հատուածին մէջ ընդօրինակելով Կորիւնի պարբերութեան առջի մասը, կը կուգայ «բարեբաշխութեան հասակին» քիչ մը զմտարմաց բացատրութեան, խթնութեան խուսափելով, բոլորովին զուրս կը ձգէ այս մասը հատուածին, որ կը սկսի «Ձգայց և զցերեկ պահօք և աղօթիք ևն» (էջ 655)։ Զարմանալի է նաև որ Նորայր ձանչնալով իր Կորիւնը, կը սպասէ անկէ քերականական ճշգրտութիւն և այն տեղն ուր կը պակսի տա՛խանագարեալ կը համարի և ուղղել կ'ուզէ. զոր օրինակ Կորիւնի պարբերութիւնը (էջ 45). «Զոր ամենայն ուրուք ինքնատես եղ-

հալ, և ո՛չ առ յընկերէ պատմեալ», նորայր ուղղելի կը դատէ, և կը փոխէ «Եւ ո՛չ առն ընկերի պատմեալ», կրաւորական գործը ներգործականի փոխելով, որ ապահովապէս չէր կորիւնի գրածը: Բնագիրը ուղղող է, «առ յընկերէ» կորիւնեան է. գիտելու է նաև որ Սուտ—կորիւն (որ թէպէտ կը փոփոխէ, և յաճախ կը թիւրէ կորիւնի գրածը երբեք նշմար կուտայ կորիւնի բնագրին) պահած ունի իր մէջ բացասականը «գոր և ամենայն ուստեք (ծընած) ինքնատես լեալ և ո՛չ յընկերէն պատմեալ»: Պէտք չէ ուրեմն մերժել կորիւնի գրածը «առ յընկերէ պատմեալ» լոկ քերականական թույլ կազմուածքին համար, որով պարբերութեան առաջին մասին մէջ բայը գործիական է սեռական հոլով տէրբայի, իսկ երկրորդ մասին մէջ յանկարծ կրաւորական բայ կը ներկայանայ բացասական հոլով տէրբայի, և հարկ կ'ըլլայ կենթադրել լուրջայն տրական հոլով խընդր մը. որպէս թէ բնուած ըլլար «և ո՛չ առ յընկերէ պատմեալ ինքեան կամուսնք»: Ոչ միայն հոս, այլ ուրիշ տեղ ալ կը թերանայ նորայրի ճանաչողութիւնը՝ կորիւնի սեպհական ոճին և բացատրութեանց նկատմամբ: Կորիւն (էջ 18) ունի «բնդ գէմ լինէր (Մաշթոց) սուրբ եպիսկոպոսացն որոց առաջնոյն Բարիլաս անուն, և երկրորդին Ակակիոս: Կը մերժէ ը՛տ քե՛զ լի՛նէր (ղէմը կ'ելլէր) իբր վրիպակ, և կ'ուղղէ «Անդ գէպ լինէր» առանց անդրադասնալու թէ հարպատ կորիւնեան բացատրութիւն է «բնդ գէմ լինէր» (ղէմը կ'ելլէր նշանակութեամբ). որովհետև նոյն մատենիկին մէջ ունի (էջ 31) «բնդ առաջ լի՛նէր նմա իշխանն Գարգմանից», և (էջ 25) «յանդիման լի՛նէր թագաւորն»: Թէպէտ ուրիշ մը պիտի գրէր ը՛տ քե՛զ ե՛ւնէր, ը՛տ քե՛զ քի՛չ: Ընդ գէմ (ղէմը, յանդիմանը) շատ գործածական է. տե՛ս Եղիշէ Յաղագս Միանձանց, «կան բնդ գէմ միմիանց զաչս ի վայր արկեալ», և Ոսկեր. Մեկն. Մատթէի Գիրք Բ. էջ 150 «Ոչ վաղվաղակի բնդ գէմ չոգուս ողջացուցանել»:

Ասկէ գատ, կորիւնի կարեւոր հատուածներ նորայր «մթին», «խանդարեալ» վճռած է, ինչպէս նախարանին վերջի պարբերութիւնը որ կը սկսի, «Եւ արդ առեալ յերկոցունց համարձակութիւն», և էջ

17, «Իսկ բարեացապարտին Վահանայ», որոնց երկուքն ալ ոչինչ ունին խանդարեալ, և չեն բնաւ անիմանալի, թէպէտ ունին կորիւնեան մաքի ոլորքը և մանուածոյ ոճը: Բայց նորայր յուսակաւոր կը յայտարարէ թէ կորիւնի խրթնարանութիւնները թող թէ օտար լեզուի թարգմանել նոյն իսկ աշխարհաբար հայերէնի դարձնել անկարելի է. մինչդեռ մեր արպագրութիւնը կորիւնի բնագրին ամեն կարծեցեալ «անիմանալի» խրթնութիւն կը յուսարանէ առանց բնապարտելու կամ մամաձուլու կամ փոփոխելու գայն:

Իսկ կորիւնի ուրիշ մէկ ամենակարեւոր պարբերութիւնը, չոր դարձեալ «առանց իբրիք երկրայութեան խանդարեալ» կը վճռէ նորայր, ու գլխովին փոփոխել կը ձեռնարկէ, հարկ է յատուկ ուշադրութեան տարակայ ընել, որովհետև նոյն ինքն կորիւնի «ցտնկալի առն» անձին հետ վերաբերութիւն ունի:

Կորիւն պատմելէ հտք թէ ի՛նչպէս Մաշթոց Վրաց ալ «գիրս նշանագրոց» այբուբենք յօրինեց, գնաց իւր լաւագոյն աշակերաններէն մէկ քանիին հետ, տեսաւ Վրաց թագաւորը և երկրին եպիսկոպոսը Մոզսէս, խրատեց, յորդորեց, և խնդրեց թագաւորէն հրաման մանուկներ ժողովելու որպէսզի ուսուցանէ, և իր քարոզութեան բովէն անցնելով իրենց հայրերուն հեթանոսական սովորութիւնները մոռցնելու առեալ, կ'աւելցնէ. «Եւ արդ գնոսա (Վրացիները) որ յայնչափ ի մասնաւոր և ի բաժանեալ լեզուացն ժողովեցան միով աստուածարարառ պատգամօքն մի ազգ կապեալ փառարանիչք միոյ Աստուծոյ յօրինէր, շորոջ և ի՛ մարտնչե՛ր եղեալ (հուսնորէն ուղղելի ելեալ, ելեալի և ելեալի ըրփոթութեան կը հանդիպինք նաև Սահակի թուղթին մէջ առ Պրոկզ «Եւ մեծամեծ, բարում և այն չափ՝ Զերում թղթոցս արբումակից ելեալ, բատ մերում տկարութեանս ողբացաք», ուր ելեալ պէտք է ուղղել) ի կարգ եպիսկոպոսութեան վիճակ որոց առաջինն Սամուէլ անուն, այր սուրբ և բարեպաշտօն՝ եպիսկոպոս կացեալ տանն արքունականի: Իսկ իբրև բնդ ամենայն տեղիս Վրաց կարգեալ զգործ աստուածպաշտութեանն... դառնայր յերկիրն Հայոց, ևն.»): Այս հատուածին մէջ «Յորոց և

Իմ անարժանին էլեալ ի կարգ եպիսկոպոսութեան վիճակ» պարբերութեան իմաստը շատ պարզ է, և հայերէնն ալ հարազատ կորիւնեան: Բայց թէպէտ ասոր համեմատ, կորիւնի ծագմամբ վրացի լինելը և Վրաց մէկ տեղին վրայ եպիսկոպոսութեան պատիւ ստացած ըլլալը վաղուց ընդունուած էր, նորայրէ սկիզբ առաւ մերձել կորիւնի իր անձին վրայ առած այս տեղեկութիւնը, և այս հերքումին հարկաւոր ոյժ տալու համար կորիւնի վերագրեալ պարբերութիւնն ալ նորայրի վճռական խօսքով «առանց իրիք երկրայութեան խանգարեալ» յայտարարուեցաւ: Շատեր հետեւեցան նորայրի, և այլեայլ ուղղուածներ առաջարկեցին, որոնց ամենէն կարեւորը՝ նորայրինը պէտք է քննութեան առնենք: Նորայր կ'ուզէ ուղղել սապէս. «Յորոց և գտան

արժանիք էլունել ի կարգ եպիսկոպոսութեան վիճակի, որոց առաջինն Սամուէլ անուն, և այլն»:

Արդ «յորոց և» ի յաջորդող բայը նուազ յաճախ կը տեսնուի քան անձնական դերանուն: Տեսնենք նոյն ինքն կորիւնէ. (էջ 8) «Աշակերտակցաց մերոյն վարդապետութեան, ուստի և իմ» = յորոց և իմ: նոյնպէս Ղազար Փարպեցի (Ա. Ժ) «Ուստի և մեր բազում անգամ կարգալով»:

Եւ գրէթէ միշտ յորոց և կամ զորոց և էն; Ետքը սեռական հոլով է զոյականը՝ անցեալ գերբայով. (էջ 9) «Զորոց և մարգարէին իսկ գովեալ». (էջ 10) «Զորոյ և յայտարարեալ աստուածեղէն օրինացն». (27) «Յորոյ և գտեալ (նորա) շնորհա»:

Մանչեսթր ԿԱՌԵԼԻԿ ՅԸՆՏԸԳԻԼԵԱՆ

ՍՐՂԸՆԻՐ ԲԱՐՅԲԱՀԱՅԵԱՑ ՄԵՆԱՍՅԱՆԷ

Հոն, ուր Ծոփիք կ'սկսի, հոն կը ծաղկի դեռ նշնին,
 Եւ անխնայակ՝ որբասունկի խօջ յագուկներ կ'երկարին.
 Ազգեր կ'աճին զսասակին հետ, նիրհոյ խոփեն անխափան,
 Կորդ կը մնան աշնան հերկեր, ու խոպան և արտօրայն:

Բնութիւնն հոն միայնակ է, կ'աճի ազուս անպտուղ,
 Ո՛չ արօրի, ո՛չ յօսոցի քարս հետքեր կան կենսաբուխ.
 Կարկան, կաման, առու, տխու ամենիկ անհետ են եղեր.
 Անկէ, կարծես, յաւիտ մարդու ստուերն անզաւ չէ անցեր:

Եւ ասդանն մենասանին շնեջիւն վրայ չեն շարժեր
 Օգոստոսի գաղջ առօրին ուխտաւորի խիտ շարժեր.
 Բարբառներու շուրջը չկան հանգչող խումբեր պարտաւուն.
 Շատնեց և որ զոգցես շրքունի հպած չէ սուրբ փարեուն:

Վերե՛ն արե՛ր և մեկասանը, զասարկ բուրխան և անբոյր,
 Մասուն և մուր, կանքեղն՝ անոյս, անօրհան Լոյսի Մօր,
 Խո՛ւր յուրիւն, Զարթիփի ձայնն արշալոյսին ա՛յ չի շուրի,
 Դեռ կը նիրհեն, աշնեղ ապրած մեր հին փառեան անյարի:

Բայց հաւաստիս մեջ կը տեսնեմ Ասունոյ Մօր ջիւջ ստուերն
 Որ կը ճեւեղ, Ի կը պանպանէ անկորուս սուրբ նշխարներն.
 Հոգիս Անոր կը հետեւի, հետքին վրայ կ'ընթերնու
 Մեծ զարբումի պատգամն անմահ հաւաստի գոհերու:

Գանիրէ:

ԱՐԱՄԱՆԻ



ԼՈՒՏԱՆՔ ԵՒ ԱՂՕՔՔ

«Մին աղօթս առնէ եւ միւսն անկ-
ձանէ. ո՞ր ձայնի լուիցէ Տէր» :
Յետև Որդի Սիրտայ
Գլ. ԼԳ (ԼԱ) նմբ. 29 :

Երբոր ջհեղեղն իր փրկութեան գործն ա՛լ կասարած էր,
եւ Նոյի սերունդն ի պիտուս աշխարհի շուս կը սարածուէր
Չերք ոսկի աչեք վրան սիրամարգի փա՛ղ փետուրներուն,
Հոն, Լիբանանու հովիտներուն մէջ յուրի ու բեղուն՝
Քեզը եւ Սիդոն — Քամի սերունդին զաւա՛կն անօրէն —
Մշակելու եկան առաս արմբիք, խաղող եւ ցորեն .
եւ ենովայի արջերը եղան պե՛տք գորաւոր :

Սիդոն ունեցաւ բազում որդիներ անող օրէ օր .
Իսկ Քե՛ս՝ միամեայ ամուսնութենէ մ՛ե՛տք մընաց անկիւն,
եւ ունեցաւ լոկ, իր ծերութեան յոյսն, որդեակ մը անգին :
Բայց հունձի, իրկուն մը յոգնած-բրնձած այդ միակ սրղան
Պաղ ջուր մը խըմեց եւ չարագուսակ դող մ՛եկաւ վըրան,
եւ յետոյ մեռաւ : Այդ օրէն ապին հէ՛ք հաչըր սըխուր
Այն Ասուծուն դէ՛մ, որ կը լըլկէր զի՛նք յուսակըսուր,
Կընդվզի. նոյնիսկ յանախ անոր դէ՛մ կը լուսայ անվերջ :
Մինչ անդին բոլո՛ր իրեններէն պի՛նդ սիրուած Սիդոն պե՛ն՝
Երջանիկ, փարբամ, եւ իբր իմաստուն մեղե՛քէ հեռո՛ւ՝
Կաղօթէ, կ'պանէ, երկինքը կ'պատէ ծուխով զոնե՛րու .
Կը պարծին բոլո՛ր ծառաներն իրենց սիրոյ նեղ սրբին
Բարեպաշտութեամբն : —

Երբ օր մ՛եկուին ալ, ամառուան սօրին,
Դէպ իրենց արտերն կուգային գործի սկըսելու համար՝
Ամպ մը սոսկալի, ուր մեծ փոքորիկ մ'անեղ կը գոռար՝
Ըսկըսաւ սուրալ, եւ երկինքն յանկարծ սեփ-սեւ մըրընցաւ :

Քե՛ս, զոր կը կըրծէր վի՛ճըր վաղեմի — աղիսաւո՛ր ցաւ —
Բընունցըր վերցուց եւ զոչեց ուժգին .

« Զա՛րկ, զա՛րկ, չա՛ր Ասուած .

Զա՛րկ որ չըմբնայ որբերուս վըրայ ողկոյզ միսկ կախուած :
Կա՛ւրձի կուսամ Քե՛զ դէ՛մ, ինձի ի՛նչ չարիք կըրնաս ընել Գուն
Չեռէս խըլելէդ վերջ իմ պաշտելի որդեակըս սիրուն :
Օն ուրեմըն, օ՛ն, բո՛ղ շանթըդ նայի՛ր՝ եւ կարկուտդ իջնա՛յ .
Ա՛յդ ալ ըրէ դե՛ս, Ասուած անիրաւ, Ասուած խաբերայ .
Անգո՛ւրք, անողո՛ւրմ, որ իջեցուցիւ որդիս գերեզման,
Չե՛մ վախնար Քեզմէ, ու պի՛տի իսպառ մընամ անասան :»

Ամպն անցաւ յուրիկ — վարնդի ի՛նքն ալ, հրգօրն եմովա,
 Վիսքը սեանկով՝ գուր մը ունեցաւ լուսանքին վրայ —
 Բայց ան կանգ առաւ Սիդոնի արտին վերեւ սպառնալից:
 Իսկ այս վերջինն ալ փո՛յր ծուկի գալով՝ ըսաւ.

«Ներէ՛ ինձ,

Խնայէ՛ իմ հունձիս, հաւասարութեան Ասուած մարդաւեր:
 Ձեմ սրեցած ես երբեք եւ ո՛չ ալ կ'ապսամբիմ, Տէ՛ր.
 Քու առջեւը մի՛ս կը դողամ Քեզմէ երկիւղածօրէն,
 Ու Գուն ալ անուոս պիտի պանպանես խաղողս ու ցորեն:
 Ես վաղուց ի վեր, իմ մանկութեանս իսկ առաջին օրէն,
 Աղօթի եմ բրած ու պահի եմ բռնած հաւասարձօրէն.
 Գո՛ն ըլլալու ես ինձմէ՛ այդ մասին: Սեղանիդ վրայ
 Շաս անգամներ, Տէ՛ր, Ամենակարո՛ղ, Միա՛կ եւ Անմա՛ն,
 Չըւարակներուս արիւնն իմ ձեռքովըս բախած եմ ես.
 Եւ ամենեւին չարիք չեմ բրած որ Գու գիս պատժես:
 Մի՛ բողբոս ուրեմն որ Քեզ աղաչեմ իզուր լալագին.
 Պանէ՛ կորուսէ ալիւսս ու զինիս, Արեա՛յ երկնային:»

Բայց որովհետեւ Տիրոջ ուղղրած աղօթքն անխըսի՛ր՝
 Երբ Եանախընդիր հոգիէ՛ բրդիսի՛ հանոյ չի բրլի՛ր՝
 Զայրացաւ Ասուած արցունքի հեղեղ բափող ազանին,
 Եւ Սիդոնի վրայ անեղ այն մըրբիկը հայրուց ուժգին:

Թրգմ. ՆԵՐՍԷՍ ՍՐԿ. ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

FR. COPPÉE

ՀՈԳԵՒՈՐ ԴԵՂԱԳԻՐ ՄԸ

(Արսա լեռնէն)

Հողուոյ բժշկութեան համար պէտք է,

10	Կրամ	Հաւատք,
18	»	Յոյս
72	»	Սէք,
8	»	Համբերութիւն,
16	»	Երկիւղ Աստուծոյ.

Այս հինգ տեսակ զեղերը գնէ Ամենա-
 կալի զեղարանէն, մանրէ գանձոք Հը-
 շտիւնն սանդիւն մէջ, սեչուր գանձոք
 Արսա-ձեռնալուսնէն մազով և մտածո-
 ղութեան յանդիմանութեամբ. Եւ այցուր
 գանձոք Խնարհութեան պատուիր մէջ, մո-
 սացողութեան ջուրով, խառնէ գանձոք
 Խնարհութեան զգալով. մաղէ գանձոք Խնար-
 հութեան կաւով և յետոյ խմէ գանձոք
 Երկուսն ընդմիջ ընդմիջ ընդմիջ ընդմիջ
 Եւ յետոյ փռէ՛ անկողինիդ մէջ Բարէ Եւ-
 ինքնուրուշ սասանը, ծածկէ վրայ Խնարհութեան
 ծածկոցով, Հնարհութեան բարձն գլխուդ
 սակը առած և Խնարհութեան շարին

քրտինքը հանելէն Եւքը, շփէ ինքզինքդ
 Հնարհութեան տուեակով և ապա լաւ մը
 հազուէ՛ Բարէ Եւ-ինքնուրուշ զգեստներով:

Եւ կատարելագէտ առողջանալ կարե-
 նալու համար կղերականութեան արմատ-
 ները բրէ, Հնարհութեան տերեւները հաւա-
 քէ, Խնարհութեան ծաղիկները ծողով, Հնար-
 հութեան սերմերն ամբարէ, յաճախակի ա-
 ղօթելու ճիւղերն ա՛ռ:

Այս բոլորը Խնարհութեան պահօք
 չորցուր, և մանրէ Բարէ Եւ-ինքնուրուշ գա-
 նակով, դիր գանձոք իմացականութեանդ
 յանդիմանութեան սանին մէջ, վրան ար-
 ցունքի ջուր թափէ՛, ծածկէ գանձոք Հնար-
 հութեան կաւով, փաթթելով Խնարհութեան
 Ինքնուրուշով, բոցավառէ Սէրոյ կրակով և
 խաչէ գանձոք Հնարհութեան լուծին ներքե:

Յետոյ պարպելով գանձոք բարին իմա-
 նալու բաժակին մէջ, խմէ, աներկմիտ
 հաւատքով սպասադիմուած:

Ծմարիտ խոստովանութեան պատուէ-
 րին ուշ զնելով պիտի բժշկուիս այս հինգ
 զեղերով:

Թրգմ. ՈՐՈՒՄՆԵՐԵՆԵ
 Պօրուան ՆԵՐՍԷՍ ՔՆՅ. ԱՌԱՔԵԼԵԱՆ

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՄԻՆՆԱՍ ԶԵՐԱՅ, Իր Կեանքը և Գործը, իր 60ամեայ Յորեկեանից առթիւ, Դեռեց Աւշակ Կալոյտանեան. Տպ. Յարկր-Պաղատաւար, Կահիրէ, 1927, 8՝ էջ 368. Գին 70 Ղ. Ե. կամ ՄԷԿ. Տօլար ամերիկեան:

Չերազ ու թաւնական թուականներուն, ազգային կեանքի հորիզոնին վրայ, ճժայիչ անունն է հայ գր-բարգէտ-հայրենասէրի. անուն մը որ էր մազնիսէր Նոյն իսկ գաւառներու մէջ ուսանող հայ երիտասար-դու թիւեր: Չերազ թէ և հետո հայրենակ գաւառ-ներէ և անձամբ անձանօք գաւառացիներուն, բայց իր վաղիստ ստղանդն ու կրակուրոց գործունէու-թիւնը ազգային շրջանակներու մէջ, ծանօթ և սի-րելի բրած են զինքն. իսկ իր ծառայքը և գրուած-ները՝ նոր միտքերու, նոր գաղափարներու հոսանքի միջոց եղած են Կ. Պոլսէն ղէւի գաւառական զբա-րոցներու գրասենտակները: Յանձին Չերազի հայ երի-տասարդութիւնը կ'երեւակայէր լուսամիտ ուսուցիչը, խանդավառ հրապարակախօսը և անձուէր ու հոյ-րենասէր գործիչը, որու կեանքն ու արդիւնքները, յանուն Հայ ժողովուրդի, հանդիսարար զնահատաւ-րի արժանացան իր վաթսմամեայ Յորեկեանին առթիւ:

Չերազ բախտաւոր եղաւ որ իր կեանքի կորովի վերջալոյսին մէջ իր աչքերով տեսաւ թէ Հայ ժող-ովուրդը ինչպէս հասկըցած է զինքն և իր ականջ-ներով լսեց թէ ի՞նչ կ'ըսեն իր մասին:

Այսօրանեանի այս հատորը խտացումն է Չերազի բոլոր գործունէութեան, վաւերագրեայ (documenté) խտացում մը, բարիանուն Յորեկարին յորեկեանական արժէքները գիրքի մը ձեւով մշտնջենտարելու համար: Այս հատորը կենսագրութիւն մըն է, համարաբ-ւում թիւն մըն է, քննադատութիւն մըն է, զնահա-տում մըն է, վերջապէս անձի մը ամբողջութիւնը ներկայացնող գործ մը:

Հատորը կը կրէ Այսօրանեանի մանրախոյզ սրբ-պատմներուն և դիտողութիւններուն զորոշմը, և պատիւ կը բերէ աշխատասիրողին:

Երկու զլիսաւոր զիծ կայ այս հատորին մէջ որ մասնաւոր կարեւորութիւն ունի Չերազը հասկընա-լու համար: Յեղափոխական միտքը որ լծուած է Նո-բութեան, և հայրենասէր գործիչը, որ նուիրուած է ազգային դատին:

Իրրե Յեղափոխական միտք, — բառին ո՛չ բա-ղարանական, ո՛չ կը թիթիւ առումով — Չերազ կ'ար-տայայտուի իր կերտած աշխարհարարով: **Իրական Փորձեր** հատորը ուսուցիչն է այդ աշխարհարարին: Չերազ ուղած է կերտել ժողովուրդին հասկնալի, ժողովրդական **աշխարհարար** մը, առանց ժող-ովուրդի խօսած լեզուին կարեւորութիւն տալու: Այդ է պատճառը որ իր **փորձը** կամ **փորձերը** մնացին **փորձ**, և ինքն իսկ վերջապէս լրից գայն և ա-մէնէն զեղեցիկ և յստակագիր վարպետներէն մէկը եղաւ Կ. Պոլսի մէջ մշակուած և գրականացած աշ-խարհարարին: Այս երևոյթը շատ ուշագրաւ է: Չե-րազ ողջմիտ էր, և ողջմիտ մարդը թի չի բաշեր

հոսանքին ղէմ, ինչպէս տարիներէ իվեր կը բաշէ, Տրթ. Վալուին իր «Դիտական Երկանոց»էն դուրս, ժամանակ և մտքի կորով վստանելով «գրարարի»ի մը դատին, որ գուտ արուեստակութիւն մըն է թէ՛ ժողովուրդէն դուրս և թէ՛ հակառակ գրարարի կա-նոններուն:

Երկրորդ զիծն է Չերազին ազգային-բաղարական գործունէութիւնը: Այն կերպով որ ազգային դատը ըմբռնուած և կաղապարուած էր Ազգային Պատրի-արբարանի կամ Կ. Պոլսի մէջ, մշակումի սյոյ ձեւին մէջ, հեռի իրականութենէ, վերջապէս էր յանգի ա-պարդիւն վախճանի մը: Այսինքն՝ Էւտոպայի ան-հաւատարիմ բաղարականութեան և **անվստահ-լի** դիւանագիտութեան կռիւնը, և դառն փորձերէ, ետքը միայն հասկընալ իրականութիւնը: Չերազ ինքն պատասխանատու չէ անշուշտ ազգային գործունէ-ութեան այս սնանկ հետեւանքին. ինքն պարզ թարգ-մանն էր իրեն շտապուած գործին կամ դատին: Չերազ հոս այ, երիտասարդական խանդավառու-թեան հանգչելէն ետք, ողջմտութեամբ կ'ելլէ յու-սախարութիւններու մէջէն, թողով ուր ետին պայ-ծառ զիմը պարկեշտութեան և անշահախնդրութեան: Յորեկեանի հանդէսին առթիւ ամէն որ իր զգա-ցումները և իր գաղափարները յայտնեց Չերազի անձին և գործին նկատմամբ:

Այսօրանեանի իր այս շանկեան հատորով բիւրե-ղացուած է հանրային կարծիքը Չերազի մասին և իր իսկ անձնական դատողութիւնները:

Այժմ կարգը նոյն ինքն Չերազինն է, որ իր մասին բուսածները այս հատորին մէջ՝ պիտի բնէ և պիտի բնէ մեզի իր գիտցածը իր անձին ու գոր-ծին վրայ:

Պէտք է բնել որ մեծ բարեբախտութիւն մըն է անձի մը համար, իր վրայ գրուած գիրք մը բնել և տալու իրական արժէքը երեւան բերել:

ՄԻՆՆԱՍ ԶԵՐԱՅ, Արեւելեան Վիպակ-հեք, ուսումնասիրութեամբ մը, Արատուս Երկանեանեանէ. Պարիս—Տպ. Մասիս—1927, «Օսկան» 8՝ էջ 216, զին 1,25 դոլլար:

Այս սիրուն հատորին այլ բարեպատեմ զուգա-դիպումով մը հրապարակ կուզայ Այսօրանեանի Չե-րազին հետ:

Չերազի կենսագրութեան զլիսաւոր զիծերը բաշ-ուած են **Արեւելեան Վիպակներու** վերլուծում-ներուն մէջ, և հոս աւելի զրաշէա Չերազն է որ կը պատկերացուի (էջ 11—30):

Յովհաննէսեանի վերլուծումներուն մէջ զրազէտ Չերազին դիմագրիմները զուգուած են համակրանքով, թէ և թիջ մը ուռուցիկ ոճով:

Յովհաննէսեան այլ չ'անուշած է Չերազին հոգեկան և ֆիզիքական բարգաւաճումը ներկայացնել նոյն ին-քն Չերազի գրուածներէն բաղուած մէջբերումներով: Հաստիս Բ. մասը կը բովանդակէ Չերազին 16 հաս **Արեւելեան Վիպակները**, որոնց 15ը ինքն թարգմանած է իր Nouvelles Orientales գրքոյկէն և վերջին երեքն այլ ուղղակի հայերէն շարադրուած են և անգամ մը հրատուակուած Փարիզեան **Վեւա-ծրնուցի** մէջ:

Չերգի հայերէնը վճիտ է քիւրիզի պէս, կըշ-
 քուած չափուած, և ժուժկայ՝ մեւելու մէջ: Յով-
 հաննէսեան շատ զեղեցիկ զազակար մը իրագործած
 է առհասարակ եւրոպացիներու համար գրուած այս
 Արեւելեան Վիպակներուն հայերէնը ամփոփելով հա-
 տարի մը մէջ, որուն հատոյթը—իր ծախքերը հանելէ
 յետոյ—Քարեգործականի միջոցաւ սիւսի գործածուի
 յօգուտ Չերգեան կրթաբանին, որ օր մը պիտի
 հիմնուի Հայաստանի նոր Ակն բազարի մէջ՝ Չեր-
 գի Յարեւանին հատոյթովը:

ԱՐԵՎԵԼԵԱՆ ՎԻՊԱԿՆԵՐ ժամանակ անցնելով
 եկեղեցիներու հրապոյրը պիտի տան ընթերցողնե-
 րուն: Բայց այն աշխարհաբարը, որ Կրական
 Փորձերու Նեղինակին գրական լեզուն եղաւ, պիտի
 պահէ իր հրապոյրն ու թարմութիւնը:

Բ. Ե.

ՍԻՈՆԻ ԼՈՒՍԱՔԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Արժ. Տ. Ներսէս Ա. Գեջ. Թափուզեան,
 Հալեպէն, կը ետքնէ:

Ա. Այս սարի հոս Քառասուն Մանուկ եկեղեցոյ
 մէջ բնակն ծանուցանելով յայտարարեցաւ թէ «Մեծ
 Պանոխ» մէջ «Հոգեհամգիս» չըլլար: Բարեպաշտ ոմանք
 խենց ցնչեցեալներու հոգոյն համար Հոգեհամգիս բ-
 ցնել պիտի յայն, «չըլլար» բառեցաւ: Այս օրէնքը ցը-
 կախի առած չէ որ որեւէ ցնչեցեալի մը զարկիցը
 «Մեծ Պանոխ» մէջ որ և է օրուան կրնայ պատահիլ,
 այն տակ ինչ պէտք է ընել: «Մեծ Պանոխ» կիրակիներ-
 ուն եղած պատարագներուն մէջ ցնչեցելոյ յիշատակու-
 րիւնք կ'ըլլայ անխիւր: Ինչու «Հոգեհամգիս» չըլլայ:
 Եւ կամ Մաշցոյի մէջ յատկ կ'անոնով որոշուած
Եօրժօր, Քառասունք կամ **Տարիցից** զարքեր բա-
 ցնէր են **Հոգեհամգիս**էն: Եթէ առաջինները պիտի ըլ-
 լան **Մեծ Պանոխ** մէջ ինչ անպատեհութիւն կայ վեր-
 չինին:

Բ. Մենք մինչեւ ցարդ Յիմուցի մէջ **Հայր գրած**
 չէինք բար: Հոս Հալեպի Քառասուն Մանուկ եկեղե-
 ցիի մէջ Շարք երեկոներ **Համբարձիկն** ետք **Հայր**
գրածը կ'ըսեն ու ապա Ասողոս, Աւետարան կը կար-
 դան և **Նիցոն** կ'ըսեն: Էջմիածնի Օրացոյցին մէջ ալ
 նոր կիրակիի նախորդ երեկոյին համար **Հայր գրած**
 դրուած կայ: Եթէ այսպէս է շիտակը, ինչո՞ւ միւս օ-
 րերը չիկան և միայն Շարք օրերը կան: Եթէ հն-
 ցեակալ օրուան պատարագ կենացն է պատարագ, Շա-
 րք օրերն ալ պատարագ կայ: Եւ եթէ Յիմուցի բարը
 օրերն ալ հաւասարապէս Տերուական օրեր չե՞ն:

Ա. — **Տաթևացիին խօսելով այս նիւ-**
թին վրայ կ'ըսէ. Մեծ Բարեկենդանիս
Դ. և Ուրբ. օրերը «Հանգստեան ասեմք»
իսկ Մեծ Պահքի 40 օրերուն, «մինչ ի

յարութիւնն Ղազարու այլ հանգստեան ոչ օ-
րեմք (Գիրք Հարցմանց, էջ 684):

Ինչպէս կը տեսնուի այս վկայութե-
 նէն ալ, արդեւիք ոչ թէ պարզ Հոգեհան-
 գիստ մը կատարելու դէժ է, այլ Մեծ Պա-
 հոց մէջ Հանգստեան կանոնեալ կարգը
 կատարելու դէժ. վասնզի Քառասունքը
 յատկացուած է Աստիաբարութեան, և պատ-
 շա՛ն համարուած է այդ շրջանին Ապաշ-
 խարութեան կարգը միայն կատարել:

Եւ այս երկուքը բոլորովին տարբեր
 են իրարմէ: Հետեւաբար բոլորովին սխալ
 հասկըցողութիւն մը կայ Հալեպի եկեղեց-
 ւոյն մէջ. վասնզի անոնք որ Հոգեհանգիս-
 տը արգիլուած է կ'ըսեն, պէտք է ամէ-
 նէն յառաջ մահը արգիլեն որ Մեծ Պահոց
 մէջ մարդ չմեռնի, կամ եթէ մեռնի՝ թա-
 զումը կատարեն առանց կատարելու Հան-
 գստեան կարգը: Եւ որովհետեւ Մեծ Պահ-
 քի մէջ ննջեցեալ կը պատահի և թաղման
 կարգը ու հանգստեան կանոնը կը կա-
 տարուի, ասկէ կը նետուի որ երբ հաւա-
 տացեալներ իրենց հին և նոր ննջեցելոց
 համար հանգստեան պաշտօն կատարել տալ
 փափաքին, պէտք է կատարել զայն:

Այս բացատրութիւններէն զատ պէտք
 է նկատի տանել հետեւեալ կէտերն ալ:

— Ըստ Տօնացոյցի Մեծ պահոց մէջ
 պատարագ եղած օրերը փոխանակ Հան-
 գստեան շարականներու՝ Ապաշխարու-
 թեան օրհնութիւնները կ'երգուին, իսկ
 կիրակի օրերը՝ Այսօր անստ: Բայց այս
 չի նշանակեր թէ Հանգստեան պաշտօն կա-
 տարիլը արգիլուած է: Որովհետեւ անխը-
 տիր կը կարգացուին Հանգստեան Աւե-
 տարանները (միայն կիրակի օրեր նաչե-
 լութեան Աւետարան) ու անպայման կ'ար-
 տասանուին Հոգոց մաղթանքը և Քրիստոս
 Որդի Աստուծոյ ազօթքը: Կիրակի օրերը
 նորագոյն-էն ետք կ'երգուին Տրսմահադոյ
 կամ Չարհուրեցան, որ կը վերջանան Ողոր-
 ւած Տէր, ողորմաւ հոգոցն մեր ցնչեցելոց
 կրկնակով:

Նոյնպէս ամենօրեայ Մեծ ճաշունները
 ու երեկոյեան նաղապականները կը վեր-
 ջանան միշտ Հոգոցով և Քրիստոս Որդի
 Աստուծոյով:

Դարձեալ Մեծ պահոց մէջ մատուցուած
 Ա. Պատարագներու ասին ժամաբարը ի
 ծածուկ կը յիշատակէ ննջեցեալները:

Երուսաղէմի մէջ ուր ամէնօրեայ պատարագներ կան, ըստ փափաքանաց ուստաօրներու, Մեծ պահոց մէջ շողեհանգստեան պաշտօններ կը կատարուին միշտ:

Բ. — Չենք կարծիք որ Յինանց մէջ ձեր Հայր գրած աղօթքը չըսելը կանոնական հիմք մը ունեցած ըլլայ, այլ տեղական պարզ սովորութիւն մը, հաւանաբար արգիւնք անփութութեան, կամ գիտամոլ և դժամ կրճատում մը: Երուսաղէմի եկեղեցիներուն մէջ Յինանց ամբողջ շրջանին ամէն օր երեկոները անխտիր Համբարձիւնէն ետք Հայր գրած աղօթքը կ'ըսուի, ապա Սաղմոս և Արձակման Աւետարան:

ԲԻԻՉԱՆԴ ՔԵԶԵԱՆ

(1859 — 1927)

Սիմոնի հրատարակութեան ձեռնարկելու առթիւ Քէչեանի ալ նամակ մը ուղղած էինք 1926 Նիկոս, 12 թուակիր, թէ՛ իր աշխատակցութիւնը խնդրելու Սիմոնի և թէ՛ իր կարծիքը խմանալու ազգային քանի մը կարեւոր խնդիրներու մասին:

Քէչեանի փութաց պատասխանել մեզ, և վրստան էինք որ պիտի աշխատակցէր Սիմոնի եթէ մտնէր այնքան անահնկալ կերպով չհարուածէր զինքն:

Կը ցաւինք խորապէս որ Քէչեանի փրաքուժական գործողութեան մը հետեանքով կը կնքէ իր մահկանացուն և հող կ'իջնէ Յուլիսի Յին, որով արեւմտեան Հայութիւնը յանձին Բիւզանդիոնի խմբագրին կը կորսնցնէ իր ամէնէն տաղանդաւոր, ամէնէն իսկատիւ, իր կոչումին ամէնէն աւելի հաւատարմութեամբ նուիրուած մեծ հրատարակագիր մը, որուն նմանը չկայ արեւմտեան Հայոց մամուլի պատմութեան մէջ:

Եթէ ցաւայի է իր վաղահաս և անահնուներէ մտնը, միւս կողմէն շատ նշանակալից է որ բուն ինքնուր շայ մամուլը հիացումով զրուստեց հանգուցեալ հրատարակագրին անմե ու գործը:

Եւ Հայ մամուլին այս հանրային ցոյցը եթէ մեկ կողմէն ստոյգ արժանիքի մը զնահատումն է, միւս կողմէն միթիարական հաւատարմ մըն է իր սղաւոր կնոջ և զաւակներուն համար:

Քէչեանի իրրե ազգային զէմք՝ ինքզինքը կերտած է ի՛ր ոյժերով, ի՛ր աշխատանքով, ինքնակրթութեամբ զրեթէ:

Քէչեանին, ո՛չ միայն իրրե հրատարակագիր, այլ նաև իրրե լրագրող, նկարագրին ամէնէն ցոյտուն գիծն եղաւ, բարձր մնալ Պոլսի իրեն

ժամանակակից լրագրութեան շանթով արհեստէն: Ան զինուորը եղած էր իր պաշտած ու պաշտպանած սկզբունքներուն, խիստ իրաւատէրը՝ իր պահանջներուն, նոյնպէս խոնկած ազգական մը, լուրջ կրօնատէր մը և հետաետես առաջնորդող մը Հայ մամուլի անհարթ ասպարէզին մէջ, որ իր գրչով ապրած, իր գրչով շահած է իր բախտն ու հոչակը: Քէչեանի փստան իր մտաւոր կարողութիւններուն և իրրե հրատարակագիր իր ուղղութեան, կրցաւ ահալի գրաբնութիւններու մէջէն ողջ անցընել իր Բիւզանդիոնը և իր անձը, և աննկուն կեցաւ իր յառաջգիծաւր պահպանողականութեան պատուանդանին վրայ, և այն ատեն վերջ տուաւ իր Բիւզանդիոնին, երբ այլևս ոեւէ մարդկային ոյժ անկարող էր զիմագրաւել զժուարութիւնները:

Եթէ թողուց Բիւզանդիոնը, բայց ամուր բունեց իր գրիչը:

Եթէ ապրէր Քէչեանի պիտի խնդրէինք իրմէ որ ինքն ըլլար խմբագիրը այն Փրեսիկներուն, որուն պէտքը կը շեշտէ իր նամակին մէջ:

Նամակը գրուած է Բիւզանդիոն Հայաբերքի թղթին վրայ, բայց՝ Ռեբա, Ֆերիսիէի թիւ 16 տունէն, 1927 Յունուար 20ին, մանիշակ թանաքով և իր ամէնէն գեղեցիկ և ընթերցելի գիրերով երեք լման էջերու վրայ:— Վասն զի Քէչեանին սովորական գիրը ինքն ու իր գրաշարը միայն կրնային կարգալ: Հաղի հայերէնի նմանող գիծերու խոնարհութիւն մը կը պատկերացնէին ատենը:

Եւ Քէչեանը հանցայ 1889-ին, Արեւելի խմբագրատան մէջ, երբ Կ. Պոլիս եկայ Արմաշ երթալու համար:

Առաջին յօդուածս — Էննէլի և Հոսովայի վրայ նկարագրական մը — ինքն հրատարակած է Արեւելի մէջ, Յետոյ յաճախ գրած եմ իր Բիւզանդիոնին մէջ:

Ջերմութեամբ պաշտպանած է իմ տեսութիւնը, հակառակ ժամանակին կրօն. ժողովոյ մէջ Մանկունիի խմբածանրներուն, երբ Մուշէն Բիւզանդիոնի մէջ կոչ մը հրատարակեցի, իրենց հարսերը տարիներէ ի վեր լքող և Կ. Պոլիս և ուրիշ նաւանդակներու վրայ տուայտող ու ըլլալտող Միչեցի պանդուխտներուն ուղղուած, որով կ'ազգարարէի թէ պիտի արտօնեմ իրենց կիններուն ամուսնալուծումը, եթէ սէր և տիրական չզգոնային անոնց որոշեալ ժամանակամիջոցի մը մէջ:

Այս զէպրը միայն, որ այնքան հտաքբերութիւն չարժեց այն ատեն և հիանալի կերպով հասաւ իր նպատակին, բաւական է պահպանողական Քէչեանի ողջմտութիւնը ցոյտեցնելու համար:

Բ. Ե.

ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

(1866—1927 Օգոս. 31. ԴԵ.)

Զօրավար Անդրանիկ Հայոց ժամանակակից պատմութեան ամենեւնի ժողովրդական ու ամենեւնի հեռա՛րճական դեմքն էր. դեմքը Քաջի մը պանծալի եւ պաշտելի: Անդրանիկի անունը իրապէս երգուեցաւ Հայ ժողովուրդին մէջ իր քաջագործութիւններուն համար: Հայ երիտասարդութիւնը ոգևորուեցաւ Անդրանիկով: Ժողովուրդին երեսակաշուքիւնը ստասպեկային բնէր տաւ Քաջն Անդրանիկի զինուորական պատերազմներուն. բայց իրականութիւններէ կիս անոնք ստուպեղաւ Հայաստանի ամենեւնի Հայ անկիւններէն մեկուն մէջ:

Յանձին Անդրանիկի կը կորսուի Հայ Ազգային մեծ գաղափարէն մին:

Անդրանիկ երեսուցք մըն էր որ փայտեցաւ Հայ ժողովուրդի ազատագրութեան գաղափարին հորիզոնին վրայ, իրագործելու համար աչդ գաղափարը իր սենձակամ արժանիքով:

Անդրանիկ զինուոր ծնած էր: Ծառայելու զարա հիսարի մանկական դպրոցին մէջ իսկ կ'արտաջողար անոր զինուորական սաղանդը իր խաղերուն մէջ:

Անդրանիկ մեր պատմութեան մէջ շատ կը երևանի Վահան Մանիկյանի, իր արխարիւններով, իր ճեպիկներով եւ մահաւանդ իր խճմբագործ կոխներով, եւ անհասարակ խաղերիւններով, ամենուն ալ մէջէն անխոցելի եղչելու պայմանաւ:

Ծառ շէշուած են Անդրանիկի նկարագրին քանի մը գիծերը:

Անկախ էր ան եւ անձնուէր՝ բառերուն բուն իմաստով: Անկախ իր զինուորական գործողութեանց մէջ. միշտ ստեղծ վճակցին, միշտ դուրս իր խումբին: Անկախ իր խօսքերուն եւ արտայայտութիւններուն մէջ, իրականութիւնը, ստուորութիւնները, ճշմարտութիւնները արտայայտելու մէջ: Ծառ ըստ կը անուշնար իր կոխած գիծերը:

Արդարաւոր էր ան: Հայ ժողովուրդին ազատագրութիւնը Արդարութեան մէկ պահանջն էր իր համոզմամբ: Հեռաւար ան կուռեցաւ Արդար դասի մը համար, եւ կուռեցաւ արդարութեամբ: Մասնայ Քարտերն իսկ իրենց բոլոր սգիտութեանը եւ նախապաշարմանով Անդրանիկին անխոցելիութիւնը կը քաջարհին անոր արդարաւորութեամբը: Անոնք կ'ըսէին արդար մարդ չի խոցուիր, չի վիրաւորուիր. Անդրանիկ արդար մարդ է. ան ոչ կը վիրաւորուի, ոչ ալ քշեմակիսն ձեռնով կ'իջեայ. Աստուած անոր հետ է:

Անդրանիկ անկախ էր իր հոգիով եւ իր տրամադրութիւններով: Ան չկուսակցականացուց Ազգային Քասք որուն համար կուռեցաւ, եւ դիտարկեցաւ աչդ կոխներուն մէջ: Կուսակցութեանց հետ գործելը, բայց կուսակցական մը չեղաւ եւ չուզեց ըլլալ: Ազգային շարք ամեն բանի վեր եւ ամեն բանի նուիրական էր իրեն համար: Կուսակցական ներկայութեան դիմ պարկայց իր հոգիի խորերէն. եւ ստով անզամ մըն ալ շէշեց իր նկարագրին անխոցելիութիւնն ու արդարաւորութիւնը:

Հասարակաց մըն էր Անդրանիկ. հասարակաց քե՛ իրեն գառակ Հայց. Եկեղեցուց եւ քե՛ իրեն յեղափոխական գործիչը այն դասին, որուն անձնուէր զինուորն էր եղած:

Պերձախօս մըն էր Անդրանիկ: Եւ իր պերձախօսութեան զայնուպէտէն էին իր Անկախութիւնը, իր Արդարաւորութիւնը, իր Հասարակը:

Կրեար ժամերով խօսիլ եւ մտիկ ընել սալ ինքզինքը: Զօրաւոր յիշողութեան մը սեր, զիտեր դիտարկելու եւ դիտարկելու եւ բուսականներու ճշգրիտ վերջիշումներով գործելը իր բառներուն փաստերը, Անխոցելի էր իր դիտարկութիւններուն մէջ: Չէր ներք սուտի, կեղծիքի, շոտկանքի:

Իր զինուորի սաղանդն ու ծառայութիւնները գեանաստեղծան Ռոսս եւ Անգղիական զինուորական իշխանութիւններու կողմէ: Հայ զինուորին արժանիքը օտարը գեանաստեղծ — Զօրավարի աստիճանով:

Մահացաւ Անդրանիկ, բայց կ'սարի Ան Հայութեան արտի եւ յուշիկն մէջ:

Ազգային ներշնչումի խորհրդանշանը սիտի ըլլայ Անդրանիկ, իրեն ազգային ներքս, զայիք սերունդներուն համար:

Յարգանք իր յիշատակին:

Հանգիստ իր արի եւ բարի հոգեւոյն:

F. Ե.

ՆՇԻԱՐՔ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ս. ԵՓՐԵՄԻ ԱՍՈՐԻՈՑ

ՎԵՃՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԴԻՈՅ ՔԱՂԱՔԻՆ

2 Եռագիր Թիւ 326ի Մատենադարանի Առաքելական Աթոռոյ Երուսաղեմի (որոյ մանրամասն նկարագրութիւնն տրուած է այլուր^{*)} բովանդակէ ի թղ. 278 ա—369 ա զչքնաղ իմն գրուած Ս. Եփրեմի (Յ 9 Յու- նիս 373), որ է՝ «Վեչաատն Ասացուած վասն Նիկիոմիոյայ խղափի»։ Սոյն այս ողբերգա- կան քերթուած գրեալ է մեծ մաքուր բո- յորգրով ձեռամբ երկուց գրչաց, Յովնան- նիսի եւ մասամբ իւրիք Վահրաւայ, ձեռնա- սուն աշակերտաց Ս. Ներսիսի Լամբրոնա- ցոյ, թուի թէ՛ ամօք ինչ յառաջ քան զվախճան սորին (Յ 14 Յուլիս 1198)։

Հայերէն թարգմանութեանս այսորիկ միւս եւս այլ ինչ օրինակ մինչեւ զարդ ան- ծանօթ է. նաև չգտանի ի միջի այլ ինչ թարգմանութիւն քերթուածոյս օտար լե- զուաւ։ Իսկ Ասորերէն բնագիրն, զոր ոմանք ի հին մատենագրաց յիշատակեն (տե՛ս առ այս «Bibliotheca Orientalis Clementino- Vaticana», ed J. S. Assemanus. Tom. I. Romae, MDCCXIX, pag. 56, 211 եւ 396, not. 2. հմտ. նաև Լ. de Tillemont, Histoire des Empereurs, Tome IV. Venise, MDCCXXXII, p. 434 եւ p. 523), վաղ իսկ կորսուած անյայտ եղած է, գէթ մինչ- չեւ յայտարանելու մնացած։ Զայս Ողբեր- գութիւն յօրինած է Ս. Եփրեմ վասն կոր- ծանման փառաւոր եւ մեծաչէն քաղաքին Նիկիոմիոյայ, զոր երկրաշարժք յամին 358 (ի 24 Օգոստոսի) եւ դարձեալ յամի 362 (ի

2 Դեկտեմբերի) հիմնայատակ քանդելին ա- լերեցին։

Առաջին անգամ այս տողերու գրիչն է որ ծանօթացուց հասարակաց զվերաստեցեալ ողբերգական քերթուած Ս. Եփրեմի ի «Յուշարձանի», սակաւ ինչ հատուածս յԱղ- բոցս ի լոյս ընծայելով^(*), հանդերձ հա- մառօտ ինչ տեղեկութեամբք, յորոց ի զէպ կը համարինք քաղելով յառաջ բերել աս- դէն զհետագայս։

«Իսկ վասն «Վեչաատն Ասացուածոց վասն Նիկիոմիոյայ խղափի», թարգմանութիւնս այս աներկբայ Ոսկեղբուր զործ է, եւ այն՝ յայտնապէս ուղղակի եւ անմիջաբար յԱ- սորական բնագրէ յեղեալ ի հայ բան. ան- շուշտ աշխատութիւն Առաջին թարգման- շաց այն դասուն, որք առաւելապէս պա- րագած են ի հրահանգս Ասորի լեզուի եւ զպրութեան։ Եւ միանգամայն իսկ ասաց- եալ, առանձինն հանգամանք լեզուի ե ո- ճոյ, զարձուածք բանից, եւ ընտրութիւն բառից սկներեւ յուցանեն՝ թէ՛ սոյն ոսկե- ղինիկ թարգմանութիւն նմանագոյն է այ- լոց ծանօթ հայերէն թարգմանութեանց զը- բոց Ս. Եփրեմի»։

Բովանդակ գրուածս այս ունի ժՁ զը- լուխս, յորոց զժբախտաբար Ա. եւ Բ. զը- լուիւք բոլորովին պակասին, իսկ Գ. զըլուխն ի սկզբան թերի է։

«Ասացուածք իւրաքանչիւր բաժնուած են ի տունս տունս, որք առ հասարակ զը- խազրոյ (ուրեք ուրեք նաև պարզ բոլոր- գրով) կը սկսին եւ վերջակտիւ եւ իբր 1-2 հրգմար. գատարկ միջոցաւ յիրերաց գատ- ուած են։ Իսկ մէջ մի տուն ունի երկուս հատածս, ընդ մէջ յոցին ստորակէտ մի գրուած։ Նաև շեշտելի վանկը յաճախա-

*) Տե՛ս «Յայտնութեանն Յովհաննու Հին Հայ Թարգմանութիւն, զառաջինն ամ ի լոյս ըստ երկուց մեռագիր օրինակաց, համեմատութեամբ Յունական բնագրին եւ թարգմանութեան Ներսիսի Լամբրոնա- ցոյ, հանդերձ ներածութեամբ եւ ծանօթութեամբք Յրէտէրք Մուբաւ։ Եւրն յուստիոյ տախտակօք հանդերձ, յերուսաղէմ, ի Տպարանի Առաքելական Աթոռոյ Ս. Յակոբիկանց. 1905—1911.» Ներածու- թիւն, էջ 2- ժԳ։

(*) «Յուշարձան» եւն. Վիեննա 1911, Միտիթար- կան Տպարան, էջ 203—84

գոյնս շեշտիւ նշանակուած են:»—
 Օրինակս այս յետոյ ի բազում տեղիս
 ուղղեալ է ի ձևոն Ս. Ներսիսի Լամբրո-
 նացոյ, որպէս յայտ է յինքնագիր տեղե-
 կութենէ նորին, որ գտանի ի ներքոյ յի-
 շատակարանի գրչին, ի կատարածի ԺՁ.
 Ասացուածոց:

Եւ արդ ժամ է ալլիւս կատարել զոր
 ինչ ի մտի ունէի այն է՝ կանխել զի յոյս
 հանել զըտփանդակ զայս պատուական ցան-
 կալի նշխար ի մատենագրական անմահ
 վաստակոց մեր նախնի հոգեւից հոգեհան-
 ճար թարգմանչաց:»

Հանգամանք գրչութեան (ուղղագրու-
 թիւնն, կիտագրութիւնն եւ նշանք առո-
 զանութեան՝ երկարն եւ շեշտն եւն.) ի հե-
 տագայ տպագրութեան ճշգիւ պահուած են
 համեմատ ձեւնագիր բնագրին. կը յաւե-
 լունք միայն ուրեք ուրեք զկարեոր ծա-
 նօթութիւնս. իսկ գառուել եւս տեղեկու-
 թիւնս թողուք այլում տեղոյ (ներածու-
 թեան) եւ պատեհագոյն ժամանակի:

ԵԱՅԱ ՅՐԷՏԷՐԻՔ Յ. ՄՈՒՐԱՏ

Որպէս վերագոյնդ ասացաւ, Ա. և Բ.
 Ասացուած ամոլողոյն պակասն, նոյն-
 պէս և սկիզբն Կ. ին որ ի թղ. 278 ա
 սկսանի այսպէս.

. . . զուռն իւր . . . (*)
 Մի՛ եկեցէ առ նա եւ հաւանեցուցէ բա-
 նալ նմա զազոտ զլուծմարանս քո: Մի՛ վա-
 ճառեր զկեանս եղբարց քոց. զի ի շաե-
 մարանի՛ քում են կեանք նորա: Մի՛ վա-
 ճառեր վասն արծաթոյ զքաղցրութեան(*) կեա-
 նըս այրոյն: Տե՛ս զի կեանք եղիպտացոյն
 ի շտեմարանս յովսեփայ կային: Բաշխեաց
 նոցա զկեանս իւրեանց զի մի՛ պահանջե-
 ցի զմահն նոցա: Յովսէփ երկրորդ ես զու,
 բաշխեա աղքատաց զկեանս նոցա, զի աստ
 եւ անդ իրբիւ զՅովսէփ յերկոսին աշխարհս
 գովեսցիս: Տե՛ս զքաղաքն որ կործանե-
 ցաւ, զի տ՛ւրք իւր եւեթ չոգան ընդ նը-
 մա: Կորեան ի զժոխս կոածոյք նորա,
 պահեալ կան տուրք իւր ի բարձունս: Կոր-
 եան բազմութիւնք ստացուածոց, եւ միա-

ցի՛ն միայն առաքինութիւնք է, որոյ քակ-
 եալ է տուն յերկրի, և ունի՛ միւս եւս յեր-
 կինս: Է, որ չոգաւ մերկութեամբն, եւ ու-
 նի ի բարձունս պատմուածա՛ն փառաց:
 Է, որոյ թաղեալ է անդ մարմին, եւ ամենայն
 ստացուածք իւր ի բարձունս են: Յորժամ
 կարգացէ զնա ձայն յարութեանն, ըն-
 թանայ առ նմա մեծութիւն իւր: Ուրախ
 եղև անդ ստուգութիւն, զի չոգաւ կողմն
 իւր արդարացեալ: Ուրախ եղև ի նմա չը-
 նորէք (*), զի չոգա՛ն ժողովք իւր առա-
 քինեալ: Ուրախ եղև անդ զպատմութիւն,
 զի մեծացա՛ն նովաւ վաճառականք իւր:
 Ուրախ եղև ի նմա հաւատք, զի զկեցա՛ն
 զնա ճշմարիտք և չոգան: Ուրախ եղև անդ
 կուսութիւն, զի ստացա՛ն առին զմարգա-
 րիտն: Ուրախ եղև սրբութիւն, զի պսակե-
 ցա՛ն նովաւ նահատակք: Ուրախ եղև եւ
 պահք, որ եղև պաշար պահողին, որ քաղ-
 ցեաւ եւ ծարաւեցաւ: Ուրախ եղև աղաթք
 ի ստացաւդ իւր, զի պատրաստեցի՛ն իւր
 նաւ ի բարձունս: Ուրախ եղև սէր յեղ-
 բարս իւր, զի եղև դարազլու՛իս սիրելեաց
 իւրոց: Եղևն շփոթք ի բարկութեանն,
 սուրբք և պի՛ղծք ի միասին: Ուրախ եղև
 ուղղութիւն ի վանակիցս իւր, զի շփոթեալ
 են և զնա չէ՛ մոռացեալ: Ուրախ եղև ճըշ-
 մարտութիւն, զի խառնեալ է կողմն իւր
 ընդ պարտաւորս եւ անպարտ է: Ուրախ
 եղև սրբութիւն, զի շփոթեալ ժողով իւր
 ընդ պիղծս եւ չէ՛ պիղծ: Ուրախ եղև յոյս,
 զի ի յուսահատութեան յաճախեաց յոյս
 կողման իւրոյ: Ի նոցա վերայ էջ սուսեր
 մերկացեալ, և կանգնեալ ի վերայ ժպըր-
 հացն: Փախերուք եղբարք ի բարկութենէն,
 եւ ապաստա՛ն լերուք յապաշխարութիւն:
 Մահ յափշտակիչ է, մեծատունք կրեցէ՛ք,
 զհամբարս ձեր յերկինս: Եղև մահ իրբիւ
 զզոզ, փախուցէ՛ք զզանձս ձեր ի բարձունս:
 Եմուտ յանկարծակի, եւ զողացա՛ւ զստա-
 ցաւզս եւ զստացուածս: Տունք իւրեանց
 եղև զերեզմանք նոցա, եւ հանդերձք իւր-
 եանց պատանք նոցա: Էր, որ յաճախեաց
 պատրաստել պատք, թաղեցաւ ի բար-
 կութեանն հանդերձի՛ւ իւրով: Էր, որ չին-
 կաց եւ զարդարեաց զերեզման, եւ թաղե-
 ցաւ ի շարժմանն ի տա՛ն իւրում: Էր որ
 կարձէր, եթէ մեծարիցի ի մահու, եւ թաղ-

(*) Առաջին տողն եւ երկրորդն ըստ մեծի մա-
 սին եղծեալ եւ անընթեանի:

(**) նոր ինչ բառ:

(*) Ի բնագրին վրիպակաւ օճոնի:

ևա՛ց զնա բարեկութիւնն ընդ շունս: Մե-
 ոսն թաղաւորք և շունք ի միասին: Հա-
 շատարեա՛ց թաղ ընդ անարգին: Մեռան
 ծառայ և տէր ի միասին, և ազատեաց ըզ-
 նոսա մահ: Զծառայն սպասեաց ի լծոյ, և
 զտէր նորա ի հոգո՛ց: Աղախին իբրև գտի-
 կի՛ն չոգաւ: Տառապելոյն իբրև զերջանի՛կն:
 Զի ալլակերպք էին ի կենդանիս, հաւա-
 սարեա՛ց զնոսա մահ ի զժոխս: Այն ամե-

նայն ցանկութիւնք աչաց, ազատեանեաց
 ի միում ժամու: Ստանակեցան հեղձեալք
 ընդ հեղձեալս, շփոթեցան զիսկունք ընդ
 զիսկունս: Հեղձա՛ւ մանուկ առ ձերոյ: Տե-
 սիլ որ չար է քան զամենայն, հեղձա՛ւ
 տղայ որ սկսաւ ի կեանս ընդ ձերոյ որ կա-
 տարեաց զկեանս իւր: Ստանակեցան աղճը-
 կունք ընդ պառաւունս:

ԱԶԳԻՍ ՎԵ՛. ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՅԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ
 ԵՒ ԱՊԱՔԻՆՈՒՍԸ

Մինչդեռ քերս Մախուի սակ էր, Ամեն. Ս. Պատրիարք Հայր ստացաւ Ս. Էջմիածնի Կերաղոյն Հո-
 գետ Խորհուրդի Օրոշոսն 20 բաւակիր Շքաբերական գրութիւնք, որով կը սեղեկացնէր թէ Ազգիս Խեղճեացող
 վե՛ն. Հայրապետ բոխասալով սառապելէ յետոյ 20 օրեաւ տեղադրեամբ ևս բաւական լուրջ ու մասնագող համ-
 զամանով, զնորիս բնական ուսուցիչը դարձաններու և հոգաւոր խնամներու. նորին Ս. Շմութիւնք
 վերասացած է իր առողջութիւնք և սկսած է աղէկ իր հայրապետական գրազուցներուն:

Այս վերջի պարագան ընդհանուր ուրախութիւն պատճառեց այսեղ ևս Ամեն. Ս. Պատրիարք Հայր հե-
 ռագով իր եւ Միաբանութեան խնդակցութիւնները ներկայացուց Ս. Եկեղեցոյս Վե՛ն. Հայրապետին:

ՍՄՄԻՆի միջոցաւ կուստմէ յիշեալ Շքաբերականի և Ս. Պատրիարք Հօր խնդակցական հերազմին ևս
 տրուած պատասխանին պատճենները:

Թիւ 742

24 Օգոստոս 1927 -՛, Ս. ԷՋՄԻԱԾՆԻՆ

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏԻՈՒԹԵԱՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐԿ
 Տ. ԵՂԵՇԷ ԱՐԲԵՊՐՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆԻՆ

Սոյն օգոստոս ամսի 3-ին առաւօտեան անսպասելի կերպով Ազգիս Վե՛ն. Ամեն. Ս. Պատրիարք Հայր
 ՀԱՅՐԱՊԵՏ-ը տկարացաւ, որ արտայայտուեց տաքութեան բարձր աստիճանով, R. 38-
 39.3: Իսկոյն և եթ հրաւիրուեցին տեղական բժիշկները, որոնք մանրագնին քննու-
 թիւն կատարեցին և համապատասխան միջոցներ ձեռք առան հիւանդութեան առաջն
 անկելու համար:

Նոյն օրը (օգոստոս 3) երեկոյեան Երևանից հրաւիրուեցին հմուտ բժիշկներ՝
 Հայաստանի Կարմիր Քաշի նախագահ բժշկապետ Ապանդարատ Կամարական և Համա-
 լսարանի պրոֆեսոր բժշկապետ Լևոն Յովհաննիսեան: Բժշկական խորհրդակցութեամբ
 որոշուեց հիւանդութիւնը՝ աջ կողմի թոքի վարի մասի բորբոքումն (Pneumonie):
 Նշանակեցին համապատասխան դեղեր, որոշեցին բժշկութեան եղանակը և յանձնա-
 րարեցին տեղական բժիշկներին ղեկավարուել ընդհանուր խորհրդակցութեամբ արձա-
 նազրուած ցուցումներով:

Հայաստանի Կարմիր Քաշի նախագահ բժշկապետի յանձնարարութեամբ Էջմի-
 ածնի Կարմիր Քաշի հիւանդանոցի աւագ բժիշկ Անանեան և նրա օգնական Բժ. Ղա-
 զարեան բուժակի նախ միասին ամենայն օր առաւօտեան, ճաշին և երեկոյեան, յա-
 ճախ գիշերները ևս, կանոնաւորութեամբ այցելում էին և ամենայն խնամք ու բժըշ-
 կական հոգացողութիւն ցոյց տալիս: Յիշեալ բժշկապետներն ևս Կարմիր Քաշի պա-
 տասխանատու քարտուղար Բժ. Վահան Ազիբէգլեանի մասնակցութեամբ, համարեա
 ամենայն օր երեկոյեան Երևանից գալիս էին Կարմիր Քաշի օթոմօթիլով այցելութեան
 և վերին տախիճանի ուշադիր և խնամուտ վերաբերմունք ցոյց տալիս Վե՛ն. Ամեն. Ս. Պատրիարք Հայր
 ՀԱՅՐԱՊԵՏ-ին շուտով բժշկելի-կազդուրելու համար:

Բնականաբար, Կերաղոյն Պատրիարքի Սրբազան անդամներն ու ամբողջ միաբա-
 նութիւնը հիւանդութեան առաջին իսկ ժամից իրենց օրդիական և բարոյական պարտք
 համարեցին ամէնօրեակ հերթակալութեամբ, գիշեր-ցերեկ Վե՛ն. Ամեն. Ս. Պատրիարք Հայր
 ՀԱՅՐԱՊԵՏ-ի մօտ լինել Վե՛ն. Արամեան հակելու և ամեն խնամք ու ծառայութիւն տանելու Խեղճեացող
 ՀԱՅՐԱՊԵՏ-ի ստողութիւնք օր առօջ վերականգնելու համար:

Գերագոյն Հոգևոր Խորհուրդը ուրախ է յայտնելու, որ այսպիսի խնամքի ու բժշկական հոգածութեան և յատկապէս Հայաստանի Կարմիր Խաչի երեսնի և էջմիշորհիւ Ազգիս Ծերունագարդ ՀԱՅՐԱՊԵՏ-ը քսաներեայ բաւական լուրջ և մտահոգութիւն պատճառող հիւանդութիւնից յետոյ, այսօր, փառք Աստուծոյ, ապաքինուած է և բժշկապետների խորհրդով արդէն այս երկու օրս մահճից վեր է կացել և զբաղուած է Հայրապետական գործերով:

Գերագոյն Հոգևոր Խորհուրդը պարտք համարեց Վեչնիկոս ՀԱՅՐԱՊԵՏ-ի առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկութիւն յայտնել սոյն շրջաբերական գրութեամբ անմիջապէս Կիլիկիոյ Շնորհազարդ Տ. ՍԱՀԱԿ Բ. Կաթողիկոսին, Երուսաղէմի Պատրիարք Ամենապատիւ Տ. ԵՂԻՇԷ Արքայան Արքեպիսկոպոս Կուրեանին, Կ. Պոլսոյ Պատրիարք Ամենապատիւ Տ. ՄԵՍՐՈՊ Արքեպիսկոպոս Եւրոսիանին և Գերապատիւ Թեմակալ Առաջնորդներին և թեմական խորհուրդներին ի միամտութիւն իրենց և հայ հաւատացեալ համայնքներին:

Անդամ Գերագոյն Հոգևոր Խորհրդի՝ ԲԱԿՐԱՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
Ի տ. Դիւանապետի ԹԱԴԷՈՍ Ծ. ՎՐԴ.
Քարտուղար Կ. ԲՈԶԱՐԵԱՆ

ՆՈՐԻՆ ՍՐՔՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Էջմիածին

Փա՛ռք կուսանք Աստուծոյ Ձեր Վեհափառութեան ապախեղումին համար: Հանդերձ Միաբանութեամբ և ժողովուրդով կ'աղօթենք Ձեր Ս. Օծուրեան արեւչաստեան համար:
17 Սեպ. 1927.

ՊԱՏՐԻԱՐԿ ԴՈՒՐԵԱՆ

Պատասխան

Էջմիշի. 21 Սեպտ. 1927.

ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐԿ
ԱՄԵՆ. ԴՈՒՐԵԱՆ ՍՐՔԱԶԱՆ
ԵՐՈՒՍԱԿԷՄ

Շնորհակալութիւններ: Կ'օրհնենք Միաբանութիւնն ու Ժողովուրդը:
ԴՒՐԻԿ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ս Ի Ո Ն Ի Ա Ր Ձ Ա Փ Ա Ն Փ Է

✱ ՍՈՒՆԻ վերեւելումը ուրախութիւն պատճառեց մեզ: Կրօնական լուրջ և հիւքեղ քերթի մը հրատարակութիւնը անհրաժեշտ պէտք մըն էր, մասնաւորապէս անհամարձակ հայ զաղութեան համար: ՍՈՒՆ յարմարագոյն բարձունքն էր իր հոգեկան նշողները սխալու համար վայրագասին Հայութեան: . . . Գրեթէ անցիկներու արհիւ շատ մօտիկ է այդ հրատարակութիւնը, և պիտի ջանամք մեր մասնակցութիւնն ալ բերել անոր:

ՄԵՍՐՈՊ ԵՊՍ. ՆԱՌՈՅԵԱՆ
(այժմ Պատրիարք Կ. Պոլսոյ)

✱ ՍՈՒՆը մեծ ընդունելութիւն գտած է հոս, շերտապէս կը շնորհաւորեմ Ձեր անդուլ ջանքերը:
Մանկէքքը ԴԵՒՈՆԴ ԵՊՍ. ԴՈՒՐԵԱՆ.

✱ Երբեմնի այնքան փոխան անցեալ օրջան մը բարտաղ ՍՈՒՆ Ամառներին զազարումը երկուր ստիճանէր: Ի վեր խղի խայր մը եղած է Ս. Արտոյ Միաբանութեան համար: Այսօր սակայն սոյն Ամառներին վերելումը ինչպէս Ս. Ռեխիս, նոյնպէս ի սփիւռս աւելանալու ցուած Հայութեան համար փառք ու պարծանքի առիթ մըն է: ՍՈՒՆը հետզհետէ կը պնտուի և կը հոխանայ կրօնաւունջ գեղեցիկ և յանկուցիչ մտածումներէ զատ, ինչ և Երուսաղէմի Հայ եկեղեցական Պատմութեան ամենաօր մնացած մասերու բազմապիսեան ուսումնասիրութիւններով և ինչ ու աւերածոյ վանեցու յիշատակներու պատմագրութիւններով: Հայ եկեղեցւոյ սկզբունքներու համաձայն և իսկապէս հայեցի պիտե՞ր զիստած ուսումնասիրութիւններ և տեսութիւններ առաւելապէս աշխատ հանգստանք մը ստացած են Ամառներէն ձեռք:

Կը ճիւղանք մեր Ամեն. Հայրապետ Ս. Պատրիարք Զօր խնամարեան և հետաքնն խնդրանքներու վրայ, որով ի յայտ բերու գեղեցիկ մտածումը վերակենդանացնելու ՍՈՒՆը, աշակից ունենալով Ս. Արտոյ Պատ. Տճօրէն յարգելի դրամ յաջողութեան հիմքեր և Խրատագրութեան գործին ղեկավարումը յամենեց կարող և փարձառու ձեռքի մը յամենի Ձեր Միաբանութեան, որ կրցու իր շուրջը հուսալի ցուել այնքան ձեռնադրուցներ ի փառս Հայաստանեայց եկեղեցւոյ և մասնաւորապէս ի պարձանս Առաքելական Ս. Արտոյ:

Կ. Պոլիս
ՍՐՔԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ
(Պատրիարքական փոխանորդ)

✱ Աւրախ եմ շատ ՍՈՒՆ ամառներին հրատարակութիւնը ձեռքով վերագտած բլլալուն համար: Չորս օրուան է և տեղի երկուր ժամանակ բազում մեծապէս

ներ վերսին ի կեանս կոչուած այլ երկրն մէջ, դուք ալ նուազորոնցիք շուրջ 50 տարուան բազուած ՍՈՒՆՐ վերակենդանացնելով :

Շատ անգամ խօսած եւ գրած ալ եմ այն յոյժ ցաւալի իրողութեան մասին թէ մեզի նման իր կրօնասիրութեամբը պարծենցող եւ քրիստոնէական հաստատու խոյանութեան համարուած ազգ մը չէ կրցած նոյնը ապացոյցանող արժանաւոր եւ մտասեւ կրօնաբերք մը ունենայ, առ այդ ամէն յարմարութիւն ունեցող իր մեծամարտ վանքերով ու միաբանական ուխտերով : Մասնաւոր վանքերով երբեմն հոս ու հնոց երեւցածներն ալ մերք ճեշտական եւ մերք խաղաղական պատճառներով կէս նաւթան մնացած են միշտ : Կր հաստատմի թէ այժմ երաւաղէմի մէջ Անգլիական ճիւղակներու սակ մեր ջանքերով վերակենդանուած ՍՈՒՆՐ այս անգամ կը ունենայ երկրորդ կեանս եւ կ'ըլլայ Հայք : Եկեղեցոյ շանտեան եւ զարգացմանը նուիրուած պատշտական Օրկանք :

Անցուած թիւեր մին Բան նախորդ նշանաբան կան է եւ Եանկան : Տարակոր չկայ թէ եկեղեցական եւ աշխարհական նայ քրիստոնէան շատ ինչ պիտի լիեն եւ սորվին ՍՈՒՆՐ : Չանայե՛ք աշխարհական պատկարդէն անկեղծորէն հուսաւայելներու գրութիւններ ունենալ ՍՈՒՆՐ մէջ :

Ֆելդնո ՎԱՐԱԳՆ ԻՐ Վ. ԳԱՍՊԱՐԵԱՆ
Ք ՍՈՒՆՐԻ Քիւերը քոյորն ալ ստացած եմ ու մեծ արտօնակով կը կարգայ : Շատ լաւ է, եւ երթալով ա՛յլ աւելի լաւ պիտի ըլլայ :
Պատրն ՀԱՆԷ ԻՐ ՎԱՐԳԱՊԵՏ

Ք ՍՈՒՆՐԻ Քիւերը կանոնադրուելու կ'ստանամ, որոնց մէջ օգտակար ինքիքը իր են թէ՛ ինձ եւ թէ՛ ժողովուրդի համար :
Փափարս է եւ կը ջանամ ՍՈՒՆՐ ծանօթացնել Ուսարի հայութեան :
Աւստ ԱԹԻԿ ՔԷՆՅ. ԻՌՅԻԿԵԱՆ

Ք Հանոյրով ընդունած եմ Սիւնի յարողական Քիւերը եւ հետարքրութեամբ կարգացած քոյորն ալ : Երկրեք որ ցարգ ուշացայ շնորհաւորելու . . . այս գեղեցիկ ձեռնարկը, որուն պէտքը այնքան զգալի եւ անհրաժեշտ զարծած էր մեր ազգային այս փոթորակից շրջանին մէջ :

ՍՈՒՆՐ վերապահուած է դատարարական մեծ դեր մը թէ՛ մայր հայրենիքին մէջ եւ թէ՛ գաղութացեալներուն, որոնք պէտք ունին սորվելու ազգային եկեղեցոյ զոյուսեան բուն նպատակը, անոր վարդապետութիւնն ու հարազատ ոգին, որ շատերուն անձնօթ կը ձայն :

Վստահ եմ որ այս ուղղութեամբ Ձեր թափած ջանքերը խորապէս կը գնահատուին Հայ եկեղեցոյ քոյոր գաւակներէն :
Աւստ ՄԱՂԱԲ Գ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ք ՍՈՒՆՐԻ Յոյ Քիւր ստացած եմ. անոր ծայր շատ բազր կը հնչէ : Ան ներկայիս հայ կեանքի անպատահելի մէջ ջիւղ եւ զովացուցիչ ջուրի ակ մըն է : Ձեզ եւ Քիւրի երկար կեանք կը մաղթեմ :

Նիւ Եաք ԱՐՄԷՆ ԲՈՅԻԿԵԱՆ



Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ս. ՊԱՍՏԻՍԱՐԻ ԸԼԱՅԻԼ ՊԱՂԱՍՏԻՆԻ ԲԱՐՁՐ ԳՈՄԻՍԷՐԻՆ ՄՕՏ

Ն. Վ. Պաղտատի Քարձր Գոմիսեր Լորտ Բըլումբը, Ս. Պատրիարք Լոր հիւանդութեան ընթացքին ցոյց տուած էր ուշադրաւ հոգածութիւն մը, իր անձնական բժիշկին միջոցաւ ստեղծ տեղեկութիւն ստանալով Սրբազան Լոր օրդիսութեան մասին :

Ս. Պատրիարք Հայրը Սոյամբը. 12, 18. Երեկոյին Քարձր Գոմիսերին այցելեց իր շնորհակալութիւնները յայտնելու Ն. Վստատիան կողմէ ցոյց տրուած այդ նատարքութեան եւ բարեացակամութեան համար :

Երուսաղէմի կառավարիչ Վստ. Ե. Քիւրի անձամբ եկաւ Պատրիարքարան եւ իր օթոյրով աւարաւ Ս. Պատրիարքը Քարձր Գոմիսերին մօտ :

Լորտ Բըլումբը եւ Տիկին Բըլումբը շատ սիրալիք ընդունելութեամբ պատուեցին Հայոց Պատրիարքը եւ իրենց ջերմ խնդակցութիւնը յայտնեցին Ն. Ամեն. Սրբազնութեան ազգայնութիւնն առթիւ :

Ընդունելութիւնը տեղի ունեցաւ երուսաղէմի արեւմտեան կողմը, գրեթէ Բեթղեհէմի կառուցիւն զուգընթաց Թանթուրայի Ռէզիտանտին մէջ, որովհետեւ Ձիթիկեաց լեռան Ռէզիտանտը վտանգուած ըլլալուն երկրաշարժէն, Քարձր Գոմիսերութիւնը փոխադրուած է այդ շէնքը որ Աւստրիական Նախկին Վանատունն է :

Երուսաղէմի Վստաշուք կառավարիչը զարմաւ իր իսկ վարած օթոյրով Ս. Պատրիարքը բերաւ Ս. Յակոբ :

Ն. Ամենապատուութեան առողջութիւնը այնքան լաւ ընթացք մը առած է որ վերականգն է իր բունարեական աշխատութեանց, եւ մերթ ընդ մերթ օթոյրով պոտյարի կ'ըլլէ երուսաղէմի շրջակայքը, եւ պատրաստուած է առաջիկայ զբոսոցական տարին շարունակել իր զաստիտութիւնները Ընձայարանի Սարկաւազներուն եւ Ժոնգ. Վարձարանի Իրդ. Դասարանին :

Ս. ՅԱԿՈԲԻ ՄԱՍԵՆԱՎԱՐԱՆԸ

Ա. - Չեազգիներ

Մտանադարանները ազգերուն մտաւոր արժէքները ներկայացնող գանձարաններ են : Հայ ժողովուրդը ամէն ժամանակ ունեցած է այդ գանձարաններէն զիտարակալէս իր փայտերուն եւ եկեղեցիներուն մէջ. եւ այսօր ալ իրողութիւնը այն է որ Վանքի եւ Եկեղեցիներու մէջ կեդրոնացած են Նախնեաց զբէն կիսմ բիւրաւոր Չեազգիներուն ձայնները, այնքան թանկագին կորուստներէ ետք : Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Աթոքը աւանդազոր եղած է ձեռագրական Տոխ գանձարանի մը : Ասիկա ըստ ինքեան պատկառելի հարստութիւն

մըն է Ձեռագիրներու որակին եւ բանակին կողմէն, բայց աւելի բարձր է այս Ձեռագիրներուն արժէքը, որովհետեւ Հայ ժողովուրդին մտաւորական եւ հոգեկան զարգացման հիմնարկն այլ են ստանձնել:

Մեր ժողովուրդը 1915 էն ի վեր տեղահանութեանց եւ տարագրութեանց ընթացքին, ուրիշ կենսական կորուստներու հետ, կրօնջուց իր մասնաշարաններն ու գիրքերն ալ: Բարեբախտաբար ումանը յաջողեցան այդ տաղանդներու ընթացքին ազատել ինչ ինչ Ձեռագիր եւ տպագիր գործեր:

Կ'արժէ որ այս կերպով ազատագրուած Ձեռագիր եւ տպագիր գործեր կեդրոնացուին Ս. Յակոբեանց Մատենադարանին մէջ:

Մասնաւորապէս նախնեաց Ձեռագիրներու մասին խօսելով, պէտք է զիտակ որ որեւէ Ձեռագիր ըլլայ մագաղաթ, ըլլայ թուղթ, ըլլայ ամբողջ եւ լուսաւորուած, ըլլայ պակասաւոր կամ վնասուած սեւէ կերպով, այսպիսի կտորներն անգամ պէտք չէ որ կորսուին, եւ չկորսուելու համար ալ պէտք է որ հաւաքուին եւ կեդրոնացուին Ս. Յակոբեանց Մատենադարանը:

Աստի ազգային հարստութեան մը բեկորներն են որ պահուելու են ազգային այնպիսի հաստատութեան մը մէջ, որ ներշնչէ ամէն ապահովութիւն: Եւ Ս. Յակոբայ Մատենադարանը Հայաստանէն դուրս միակ ազգային հաստատութիւնն է որ իրատեւոր ունի ժառանգելու եւ պահելու Հայ մարի եւ արուեստի պատմական բեկորները, որոնք արդի կեանքին եւ կենցաղին մէջ չունին Հայ ժողովուրդին համար գործնական արժէք մը, բայց թանկագին են ստանձնող ազգային Մատենադարանի մը մէջ:

Արդ՝ ազգային իրաւունքի եւ արժէքներու անուսնով կոչ կ'ուզողներ Հայ գաղութներու հոգեւոր պաշտօնեաներուն եւ քոյր ողջմիտ եւ հասկըցող Հայերուն, որպէսզի մեծ խնամքով նկատի առնեն ազգային շահը եւ իրենց քով մնացած կամ գանձուած նախնեաց հին Ձեռագիրները դրկին Ս. Յակոբեանց Մատենադարանը, ապահով ձեռքերով եւ կամ ապահովագրեալ ծրարներով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր հասցէին:

Նուիրողներուն անունները յիշատակարանիկներով պիտի արձանագրուին խրատանչիւրին հաստորին մէջ:

Բ. — Տպագիրներ

Ս. Յակոբայ Մատենադարանին տպագիր մասը Տոխ չէ՛ Ձեռագիրներու բաժնին պէս:

Կարելի չէ եղած հայերէն տպագիրներու լման հասարածու մը կազմել, ինչ որ իրենին կենսական պէտք մըն է այսպիսի հաստատութեան մը համար, մա՛նաւանդ այստե՛ստեւ: Ս. Յակոբի մուտք վերածնութեան շրջանին:

Մ'ըջտի տուներու մէջ հին եւ նոր տպագիրներ կան մէկդի դուստ, որոնց ամէնէն վայելուչ տեղը պիտի ըլլար Ս. Յակոբի Մատենադարանը:

Քէ՛ մեռագիրներու եւ թէ՛ տպագիրներու հաւարածուններն Տօխացներու եւ կատարելագործելու համար Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէն մասնաւոր հոգածութիւն եւ խնամք մը տարուի, եւ մենք վըստահ ենք Հայ ժողովուրդի հասկըցող զաւակներուն

գործակցութեամբ. Ս. Յակոբի Մատենադարաններուն կատարելագործումը պիտի ապահովուի հետզհետեւ:

Ինչպէս կը տեսնուի հետեւեալ ցանկերէն, արդէն այնչափ կերպերով ու միջոցներով բաւական նոր գիրքեր աւելցած են Ս. Յակոբի Ձեռագիր եւ Տպագիր հասարածուններուն վրայ, տպագրելիք մա՛նաւանդ եւրոպական լեզուներով:

Նուիրատուներուն զուտը կը գաւուրի Ամեն. Ս. Պատրիարք Հայր, որ իր անձնական Մատենադարանը նուիրեց. մատենադարան մը որ ունի 5000 է աւելի գիրք հայերէն եւ եւրոպական լեզուներով. եւ այս գիրքերուն շատերը մէկէ աւելի հատորներով կամ մասերով, այնպէս որ եթէ հաստոր հաստոր համրուին այդ գիրքերը, 4000ը կ'անցնի ասոնց թիւը (*):

Մայրավանքիս Տեօթէն ժողովն ալ, Ս. Պատրիարք Հօր փափարքին համեմատ, հարիւր եզրուական սոխի զուտ մը դրած է Ս. Աթոռնի տարեկան կենսաւարին մէջ, տպագիր գիրքեր գնելու համար:

Այնպէս որ Ս. Պատրիարք Հօր զանակալութենէն ի վեր թէ՛ գնուած եւ թէ՛ բարեւէր ազգայիններու կողմէ նուիրուած նոր գիրքերու թիւը եղած է մինչեւ Սպտեմբ. 7. 96. 3533, որ եթէ կտար կտար համրուի կը մտանայ 5000ի: Այս թիւին մէջ չէ Ս. Պատրիարք Հօր Մատենադարանը:

Յետոյ կուգայ Ամերիկայի Եպիսկոպոսական եկեղեցւոյն Փէրիօսիքի Քրիստիան (Նիւ-Եորք) նրւէրներուն շարքը, անգլիներէն գիրքեր, որոնցմով զուտ անգլիներէն առանձին Մատենադարան մը կազմուցու ժոնցք, Վլաժնին մէջ: Փէրիօսիքի Քրիստիանի նուէրները եղած են եւ կ'ըլլան ժոնցք, Վրժնի անգլիներէն ուսուցիչ Հայր Գրիսմէնի միջնորդութեամբ:

Դարձեալ Նիւ-Եորքէն Կոնստանտինոպոլիս — Խմբագիր Վեր. Ի. Պեննէանի կողմէն երեք տարիներէ ի վեր կը նուիրուի տասը տեսակ անգլիներէն կրօնական եւ գրական շարաթորեայ եւ ամօրեայ հանգւններ:

Իսկ Լոնտոնէն Կանոնիկոս Վեր. Տրիքս երկու տարիէ ի վեր նուէր կը դրկէ մեր Մատենադարանին **2րդ Թայմըզ** շարաթաթերթը:

ԱՌՆԱՅԻՆ ՅՈՒՅՅԱԿ

Գ Ի Բ Բ Ն Ո Ւ Ի Բ Ո Վ Ն Ե Բ Ե Ի
ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԻՐՔԵՐ

1923 ին Տիկին Նուրիցա Քէշիշեան - Ասիոսթ. 281 կտոր այլեայլ գրեանք — Տօքթ. Լեւոն Թընկէրի միջոցաւ: Տիար Վահան Թովմասեան-Փահիրէ. 50 կտոր անգլ. գրեանք — Տիար Վահան Քիւրքեան-Նիւ-Եորք. ԱՊՊԵՏ ԼիՊԱՐԻՏ եւ զանազան հատորներ: Այնթապի եկեղեցւոյն եւ ազգ. հաստատութեանց պատկանող. 47 կտոր հին մեռագիրներ եւ 163 կտոր զանազան տպագիրներ. Տ. Բարգէն Ս. Ի միջոցաւ, ինչպէս նաեւ:

(*) Ս. Պատրիարք Հայր իր անձնական ծախով օժտած է Մեքոց Յակոբեանց Տպարանը ոսմանակով մը (փէշայ), գեմանակաւ նոր գրած մը, արժէք 100 եւրոպական ոսկի:

26 հոգիք մը Քիլիսի Ս. Յովաննէս եկեղեցիէն: Տիար Յովաննէս Անթիան. Գահիրէ. 100 օրինակ ԱՐՇԱՍՅԱՆՆԻ ՎԵՐՋԱՍՅԱՆ. Տ. Թորգոմ Ս. Ի միջոցաւ: 1924 Մտրեան եղբայրք. Պրիւսէլ. 98 հատոր Ֆրանս. դասական մեծ գործեր. այսինքն՝ Grande Encyclopédie 21 հատոր, էլիզէ Բրքտիի Տիեզերական աշխարհագրութիւնը 19 հատոր, Ե. Աւոյսի Առաստաղաշունչը 12 հատոր, Բամպո-Լափիսի Բնոց. պատմութիւնը 12 հատոր, Կրան-Ֆիտաութիւն Encyclopédie 13 հատոր, Մասրէթոյի Արեւելի ճին պատմութիւնը, 5 հատոր եւ այլն, Տ. Բարգէն Սրբազանի միջոցաւ-Յարութիւն Ալիուսեան. Փարիզ. Voltaireի ամբողջ գործը 75 հատոր եւ Bayleի եռահատոր բառարանը. 9. Հայկ-Արամ Քիոզարեանի միջոցաւ-Տ. Ղեւոնդ Ս. Եղս. Դուրեան. Մանչեսթր. The Hibbert Journal օր շարունակաբար կ'ըստաշուի-Տօրթ. Վահան Ամատունի. Պրուքլին. The Jewish Encyclopedia 12 հատոր: Անգղերէս Չօզեան Օրէնքն, Նիւ-Քրքի. The New Shaff-Herzog Encyclopedia of Religious knowledge, 13 հատոր. Եւ անգլիերէն բազմաբնիկ Տ. Բարգէն Սրբազանի միջոցաւ-Սարգիս Խաչատուրեան (Նըկարիշ), Լոնտոն, Հաղարտու մանքին իւզանը կարը. Տ. Բարգէն Ս. Ի միջոցաւ Տ. Խաչիկ Թ. Վ. Գասեան. Էջմիածին. Վարդապետ ամառցիի և Էջմիածինէ շարաթարթիթի հասարակութիւնը: Աքրանազ Մասեան, Երեւան, 56 կտոր Պետրոսափ հրատարակութիւններէն-Ստեփան Կանայեան, Երեւան, հայերէն գիրքեր-Գաւիթ Անանուս, Երեւան, Ազգագրական հանդէս, և այլն: Սենեքերիմ Յակոբեան, Էջմիածին, հայերէն գրքերը. Տ. Մեղրոյ Ս. Եղս. Նշանեանի միջոցաւ: 1925. Թով. Հաղարտու 2. Խանդավան, Փարիզ. Atlas de Géographie Econom. de Turquie: Տօրթ. Ա. Ն. Տէր Մարգարեան, Գահիրէ, 20 կտոր ճին մեծագիրներ. Բարգէն և Թորգոմ Սրբազաններու յորդորանքով Ազգաբանագր Չօզարեան, Գահիրէ 57 կտոր զանազան գիրքեր-Տիկին Ելիսարեթ Զ. Գամպուրեան, Նիւ-Եորք, 15 հատոր այլեւայլ գիրքեր-Վարդան Համբիկեան, Նիւ-Եորք, 12 նկարներ Հայաստանի, Գրափանա 9. Յակոբ Սարգիսեանի Միջոցաւ-Սր. Ք. Տիրուհի, Ազաւնի և Մաքրուհի Ելիզեւեան քոյրեր, 4. Պոլիս, իրենց հանգ. եղբոր Տիգրան Ելիզեւեանի 450 կտոր զանազան գիրքերը, Պոլսոյ Պատր. Փոս. Տ. Ամրատ Ս. Եղս. Կաղապարի միջոցաւ: Տ. Ղեւոնդ Եղս. Դուրեան. Մանչեսթր. Իր Պարզ Գործերու շարքը եւ զանազան հատորներ: Bishop Charles Gore, Լոնտոն, փառ. Վարժարանի համար զանազան գիրքեր-Խաչիկ Սիւսեան, Փարիզ, Ֆրանս. Կարեւոր գիրքեր-Արմենակ Համբարձումեան, Փարիզ, Ֆրանս. Կարեւոր գիրքեր, 9. Հայկ-Արամ Քիոզարեանի միջոցաւ-Տօրթ. Վահան Բաւաթայ, Երուսաղէմ, Ֆրանս. 7 կտոր գիրքեր-Տ. Կարապետ Ա. Արքեպոս. Մազ. յուսնարէն Լէքսիքոն մը: 1926. Գալուստ Կիւլպէնեան, Փարիզ, Patrologie Latine 222 հատոր: Գատրիկ Կիւլպէնեան, Նիւ-Եորք, 48 կտոր զանազան գրեանք: Ոսկան Յարութիւնեան Նիւ-Եորք, 14 կտոր զանազան գրեանք, Հայ

Կրթ. Հիմնարկութեան գրասան միջոցաւ-Մանուկ և Արա Մտրեան Եղբայրք, Պրիւսէլ, Կարտինալ Մէքսիէի 20 հատոր մեծ ու փոքր Ֆրանս. ներկայացումները, Տ. Բարգէն Ս. Ի միջոցաւ-Ալբի Տիկին Մարթա Զ. Գարբրիզեան, Զակարիկ, ՀԱՆ-ԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ 1887-1925 տարիներու հաւաքածուն. Տ. Թորգոմ Ս. Ի միջոցաւ: 1926-27 Տ. Ղեւոնդ Եղս. Դուրեան, Մանչեսթր, 20 օրինակ, Պարզ Գործեր 25 օրինակ-Գասեանի Յնարկեան, Մանչեսթր, քանի մը կտոր կարեւոր գիրքեր-Սերապիոյ Ս. Նշան Վանուց 157 կտոր մեծ և փոքր մեծագիրները, 4. Պոլսոյ Պատր. Փոսեանոյ Տ. Ամրատ Ս. Եղս. Կաղապարի միջոցաւ: 1927. Թով. Հաղարտու 2. Խանդավան, Փարիզ, Սիւրբոյ աշխարհագր. Գարտեպ, 2 մասով: ԹԱՆՕԹ.—Ալիւսայ նեղինակներ և Թարգմանիչներ և ս հասած են, իրենց գործերէն մէկ կամ աւելի օրինակներ նուիրել Մատենադարանիս, որունք արձանագրուած են նուիրատուներու անուններով: Իրենց նիւթական և զբաղան նուէրներով Ս. Աթոռոյ Մատենադարանին ճոխացմանը առատորդ եւսր Մեծայրազ ազգայնոց՝ Սեմնի միջոցաւ և ս կը յայտնենք ջերմ շնորհակալութիւններ, և կը խնդրենք բոլոր հրատարակիչներէն, նեղինակներէն և թերթերէն որ իրենց գործերէն նուիրեն Ս. Յակոբայ Մատենադարանին: ԵՐԵՎԱՆԻ ՅՈՒՅԱՆԻ Գ Ի Բ Ք Գ Ն Ե Լ Ո Ի Հ Ա Ս Ա Ր Դ Ի Ա Մ ՆՈՒՐԴՈՂՆԵՐ. 1923. Յովաննէս Գարբրիզեան, Եգիպտոս, 20 Եգիպ. Ոսկի-Տօրթ. Վահան Բաւաթայ, Երուսաղէմ, 500 Ֆրանք: Տօրթ. Սարգիս Պատեան. Սեմէ, 25 Եգիպ. Ոսկի: Տօրթ. Նազարէթ Եղսիւսեան, Երուսաղէմ, 10 Եգիպ. Ոսկի, Խաչատուր Գանգալեան, Երուսաղէմ, 27 Եգիպ. Ոսկի. (25 Եգ. Ոսկի և 10 Տօլար): Մարքս Պաղբըճեան, Մանչեսթր, 25 Անգլ. Ոսկի, Գուրգէն Ա. Թօփալեան, Մանչեսթր, 10 Անգլ. Ոսկի, Հրանդ Գ. Թօփալեան, Մանչեսթր, 6, 6 Անգլ. Ոսկի: Վահան Գրեանեան, Մանչեսթր, 2, 10 Անգլ. Ոսկի: Ա. Բարազամեան, Մանչեսթր, 10 Անգլ. Ոսկի: Տիկին Վերգինէ Քէօլէեան, Լիփրուս, 50 Անգլ. Ոսկի: Մանչեսթրի Հայոց Հոգեւոր Հովիւ Տ. Ղեւոնդ Ս. Եղս. Ի միջոցաւ-Կարապետ ճրճեան, Լոնտոն. 15 Անգլ. Ոսկի. Տ. Գրիգոր Թ. Վ. Ի միջոցաւ-Գեորգ Մաւրաթեան Որդիք, Մանչեսթր. 2 Անգլ. Ոսկի. Յակոբ Բարազամեան, Մանչեսթր. 1 Անգլ. Ոսկի. Տ. Ղեւոնդ Ս. Եղս. Դուրեանի միջոցաւ: Գուսմար 121, 16 Անգլ. Ոսկի. 82 Եգիպ. Ոսկի. 500 Ֆրանք: Թ Ա Ն Օ Թ.—Վերոյգրեւել զբաղան նուիրատուութիւններով Ս. Աթոռոյ Մատենադարանին համար զնուած են Եւրոպացի նեղինակներուն նոր ու կարեւոր գործերը, ի յիշատակ Պատեանեան նուիրատուներուն: Գատեանեան նուիրատուներուն:

ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Այն հեղինակներ և հրատարակիչներ, որ կը փոփոխին իրենց գիրքերուն ծա-
նուցումը դնել Ա՛յ՛նի մէջ, պէտք է որ իրկերիտ օրինակ զգրկն առանցմէ Ա՛յ՛նի Խմբա-
գրութեան հասցէին: •

Մ Տ Ե Ց Յ Ե Ն Գ

39. Notes sur l'Histoire de la Médecine Arménienne, par K. J. Basmadjian,
Membre de la Société Française d'Histoire de la médecine. — Հրատարակուած Revue
des Etudes Arméniennes / Tome VIII, Fascicule 125, Paris, (1927 (էջ 179.-182)).

40. Ա.ԿԱՄԱՅ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ. Յ. Չերոքումի, Շաք. Տէր Եովհաննէսեան
Պէյուսթ. էջ 8⁰ էջ 41.

“ՄԻՈՆ” Ի ՀԵՏ ԳԻՏԱՒԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՂԵՐ

51. ՆՈՐ ՕՐ. Առաւստեան Թրքիոյ մէջ, ընդ հաստատուած իմիջ. Յ. Հրատարակչական
Ընկերութեան կողմէ: Արածնատէր Է. Մատ. Ենթակն Գ. Կազմուն. Տարեկան Բաժանոր-
գազարութիւն 8 տօլար. Հասցէ՝

NOR OR. Quotidien Arménien. 18 Rue Fouli. Athènes, (Grèce)
(Ստացուած՝ Ծրդ Տարի Թիւ 1215 և 1922).

Մ Ի Ց Ի Ն

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բոլոր երկիրներու համար՝ Միմիջի Տարեկան բաժնեկրկին է

Եգիպտական	Ղարա	30
Անգլիական	Շիլլին	6
Ամերիկեան	Տօլար	1, 50

Եռամսեայ կամ վեցամսեայ բաժանորդագրութիւն չկայ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՔԻԿ Է

ՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

Գործառնութեանց զխրութեան համար կը խնդրուի Միմիջի աշխատակիցներէն ու
բաժանորդներէն որ բաժանորդագրական, ապարանական, զրամական, և այլն խնդիրնե-
րու և գործերու համար զիմեն ուղղակի մեր Տպարանի Տեսչութեան, սա՛ հասցէով.

Direction de l'Imprimerie du Patriarcat Arménien

JÉRUSALEM—Palestine

Իսկ Խմբագրական գործերու համար զիմել ուղղակի Խմբագրութեան, սա՛ հասցէով

Rédaction de la Revue Arménienne ՏԻՈՆ

Patriarcat Arménien

JÉRUSALEM — Palestine

ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՖԻԷՋՆԹ-ի եւ Շրջակայից համար
ԳԼԵ. ՎԱՐԳԱՆ Ծ. Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆ,

ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՍՒՌՆԻ ԼՕՍ ԱՆՃԵԼՐՍԻ եւ Հարա-
ւային Քայիձօրհիոյ գործակալու-
րիւնը յանձնուած է

ՍԱՀԱԿԵԱՆ

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ

Բաժանորդութեան եւ բաժանու-
ղագրի մասին դիմել գրասան տէր
Տիար Ք. ՍԱՀԱԿԵԱՆԻ,

4408 So. Hoover Street
Los Angeles, Calif.

ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Նիւ Եոթի եւ Շրջակայից համար
ՍՒՌՆԻ Գործակալութիւնը սիրալո-
ւար ստանձնած է

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Կը խնդրուի Նիւ Եոթի եւ Շր-
ջակայից ՍՒՌՆԻ բաժանորդներէն,
անխաղաղ վեճերի իրենց բաժնեգրի-
ները Հ. Կ. ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ:

Հասցի

THE BOOKSTORE
ARMENIAN EDUCATIONAL
FOUNDATION

331 Fourth Avenue
New York City

ՍՒՌՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԳԱՀԻՐԷԻ համար
(Եգիպտոս)

Տիար ԱՆՈՒՇԱԻԱՆ ՍԱՀԱԿԵԱՆ,
Ազգ. Առաջնորդութանի Պատշօնեայ:

ՄԱՐԿԻՆԻ ՅԱԿ Է

Տիար Գ. Ֆեֆրեանի (ՓԱՌՆԱԿ) իննա-
ւիտութեամբ պատրաստուած ՎԱՐՔ ՄԱՇՔՈՅԻՆ
Ամանչիկի Կորիւնի գրչիկն ուղղեալ եւ յուսա-
բանեալ:

ԿԸ ՓՆՏՈՒԻ

Բնիկ Պէհէանիցի, Պրն. Նաուս Պար-
տաղճեան, որուն վերջին հասցէն տրուած
է 336 14th St. Brooklyn, N. Y. Կը վեր-
տառուի Սահակ Ճանտեանի կողմէն. որու
Հասցէն է Ս. Յակոբ Վանքը, Երուսաղէմ:
Կը խնդրուի գիտցողներէն լուր տալ
տառջին ասիւ: